



**ԱՄԵՐԻԿԱ**  
**Կրոնական Գրական**  
**Բանասիրական**



ԱՄԵՐԻԿԱՆ ՀԱՅ ԵՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՊԱՏՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ  
ԵՐԱԾ 1957

ԼԱ.  
ՏՍՐԻ

«Սիոն» մշակութային հայութեա, գիտա, արվեստա, լեզու և լիբան

“SION” an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
 Printed in JERUSALEM

## ՈՒՍԱԴՐՈՒԹԻՒՆ

Ազգ. Եւրոպական վարժարաններու Տնօրինութեանց եւ գրասեր հասարակութեան կը տեղեկացնենք թէ, ձեռնարկած ենք վերսփն հրաշարակել, մեծարժեք եւ իր տեսակին մէջ եզակի զործ մը. — Հանգուցեալ մեծանուն գրադէս-բնագաւա Յ. ՕՇԱԿԱՆԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ դասագիրքը՝ Բ. Տպագրութիւն:

Սյս առիրով, Մրցոց Ցակորեանց Տպարանին Տեսչութիւնը, մասնաւոր աշխատանինով պիտի փուրացնէ հրաշարակութեան զործը, յառաջիկայ դպրոցական վերամուտին, դասագիրքը պատրաստ ընելու համար:

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ՏՊԱՐԱՆԻ

## ՀԱՅԱ ՏԵՍԱՆ

### ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆՔ ԱՐԵՒԱԳԱԼԻ

Քառական խումբի համար եւ երգեհնի բնկերակցութեամբ

Ճայերէն բնագրով եւ Անգլերէն բարգմանութեամբ

Դասնաւորեց՝

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Անգլերէնի բարգմանեց՝ ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊՈ. ՆԵՐՍՈՅԵԱՆ

Համարակակց՝

ԹՈՐԴՈՄ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Էջ 70, Գին 4 դոլլար, առամուսն ծախսը ներառեալ

10 եւ աւելի օրինակ ապագարանին՝ 15% զեղչ

Դիմել՝ Armenian Patriarchate, Printing Press, P. O. B. 4001, Jerusalem, Jordan.  
Armenian Church Diocesan Office, 630 2<sup>nd</sup> Ave., New York 16, N. Y., U. S. A.

### ԱՄԲՈՂԶ ԵՐԿԵՐ

S. ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔԻ

Բ.

### ՍՈՒՐԲ Բ Ե Տ Ծ Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՅԻՈՅ

(Համառօս տեղեկութիւններ Հայց. Ակեդեմոյ տնիկի Սուրբեաւ  
եւ Տեղանական Տօներու մասին)

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Էջ 300

Դիմա 5 Շիլլին  
կամ 1.իր. 3 բղրուկի

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ ՓՈԽԱԲԵՆ

— Բացման ճառ՝ Ամեն. Մրբազան Պատրիարք Հօր,  
Միաբանական Ընդհ. Ժողովի առաջին նիստին

Երես

137

## ԿՐՈՆԱԿԱՆ

— Աղօք Ս. Եղիշէ Վարդապետի Քրիստոսի Այլակերպութեան  
(Վարդապատի) Տօնին առքիւ

144

## ԵՐԵՍՈՒԻՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

— “Դուք եք լոյս աւխարհի”

150

## ԲՈՆԱՍՏԵԼՆԱԿԱՆ

— Վարդան Մամիկոնեան  
— Զայնիդ դիմաց  
— Քարը

ՄԱՌԻ ԱԹՄԱՑԵԱՆ

151

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

152

ՅՈՎՀ. ՇԻՐՈՅ

152

## ՊԱՏՄԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

— Պապ Արքակունի

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ

153

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

— (Խեւ) Ցովիաննես Թվուրանցի

Ն. ԵՊՈ. ՄՈՎԱԿԱՆ

157

ՃԵՐԻԲԱՌՈՎԱԼԻԱՆ ՆԱԽԱԿԵՆԵՐ՝ Ամեն. Տ. Տիրան Արքապատի պատրիարք ընտրութեան առքիւ

160

## ԵԿԵՂԵՅԱԿԱՆ ՇԻՆԱՐՈՐՈՒԹԻՒՆԻՆ

— Օգլենի Եռաւելն Եկեղեցին

163

## Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

— Հեռագիր  
— Եկեղեցականք-Բեմականք  
— Պատօնականք  
— Տարկան Պապա Ս. Թարգմանչաց Վարժարանի  
— Տարեկան Պատօնանդես Ս. Թարգմանչաց Վարժարանի

164

164

165

166

166

## ՏԻՐՈՒԻՆԻ

— Ներօն Կիւլպէնկեան  
— Գրիգոր Եպս. Կարապետեան  
— Տ. Ցովին. Աւագ Քինջ. Տ. Սարգսեան

167

168

168

**ՍԻՌՆ-Ի Տարեկան բաժնեգիրք Է՝  
բոլոր Երկիրներու համար՝ Ս. Անդր. Շիլին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

# ≡ Ա Ւ Ո Ւ ≡

Լ.Ս. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1957

• Յ Ա Խ Ա Խ Ա •

Թ Ի Ւ 6

## ԽՄԲԵԳԻՔԱԿԱՆԻ ՓՈԽԵՐԵԿՆ

Առողիք կը գնենք, վասխան խմբագրականի, Մրբագան Պատրիարքի բացման հառը, արտապահուած Միաբանական Ընդհանուր ժողովի՝ 1957-1958 տարւոյ առաջին նիստին: Կը յուսանք թէ մեր ընթերցողները զիտի կարգան զայն ուշի ուշով, տեղեկանալու համար Հայոց երաւագիմի Պատրիարքութեան ուշադրութեան առարկայ եղող խնդիրներուն, և կատարած ու կառարելիք գործերուն:

ԽՄԲ.

Դերաշնորհ եւ Հոգեշնորհ Միաբանակիցը իմ,  
Եղբարք եւ Միբելիք ի Տէր,

Այսօր կը մտնենք մեր գործի տարիին, կամ այլ բացատրութեամբ՝ մեր ելմտական տարեշրջանին սեմէն ներս, Միաբանական Ընդհ. Ժողովի այս գումարումով: Պէտք էր այս ժողովը գումարէինք ասկէ մի քանի շաբաթ առաջ. սակայն օրակարգի նիւթ կազմող տեղեկագիրներու պատրաստութիւնը կարելի չեղաւ աւելի կանուխ լրացնել:

Ուրախ իմ շատ՝ որ այս գեղեցիկ եւ պատմական սրահին մէջ գումարուած ենք՝ իրրեւ ուխտի եղբայրներ՝ մեր Սուրբ Տան յառաջիկայ տարուան գործերը ծրագրելու, անցեալի գործերուն վրայ ակնարկ մը նետելէ ետք:

Մոտաւորապէս վեց ամիս առաջ էր՝ որ իմ տկար ուսերուս վրայ զրուեցաւ, իրրեւ ուխտի եղբայրներ՝ մեր Սուրբ Տան յառաջիկայ տարուան գործերը ծրագրելու, անցեալի գործերուն վրայ ակնարկ մը նետելէ ետք:

Մանօթ է ամենուդ թէ ի՞նչ պարագաներու ներքեւ կատարուեցաւ այդ պարտադրութիւնը, այսինքն՝ պարտականութեան դրուելը իմ վրայ: Չեմ ուզեր անդրադառնալ անոնց, այսինքն՝ այն իրադարձութեանց, որոնք մեր Միաբանութեան անդամներէն շատ ժամանակ լսեցին եւ շատ կորով սպառեցին:

Այնքանը միայն պէտք է ըսեմ թէ մեր Միաբանութեան անդամներուն ստուար մեծամասնութեան, մեր Յորդանանի ժողովրդեան լաւագոյն տարրերուն եւ արտասահմանի հայութեան ողջամիտ զանգուածին՝ ազնուական ողին անզամ մը եւս երեւան եկաւ, երբ անոնք ճակատագրական վտանգի պահուն թիկունք կանգնեցան հիսաւուրց եւ պատկառելի մեր այս Սուրբ Հաստատութեան, որ կը վայելէ պաշտպանութիւնը Քրիստոնէական Եկեղեցւոյ երկու մնեց սուրբերուն, Դլխաղիք եւ Տեառնեղբայր զոյգ Յակոբոսներու: Եթէ թոյլ տրուէր որ անօրէնութեան չար ողին տիրապետէր այս պանծալի Հաստատութեանէն ներս, Հայ Եկեղեցւոյ այս կարեւոր կեղրոնին անդարմանելի հարուած մը տրուած պիտի ըլլար: Այս կապակցութեամբ պէտք է հաստատենք այստեղ՝ թէ մեր Սթոռի տագնապին մէջ ոչ աթոռի կռիւ կար, ո՛չ հատուածական պայքար եւ ոչ ալ երկու տարբեր ուղեղիթերու կամ անծնականութեանց հակամարտութիւն: Եղածը պարզապէս եզակի աղրիւրէ բխող աղիտաւոր եւ բացայայտ չարիք մը արգիլերու համար հաւաքական միջոցառում մըն էր:

Արքան ալ անօրէնութեան չար ողին ծեռնիթափ եղած ըլլայ տակաւին՝ մենք մեր աչքերը պիտի դարձնենք այն շնարարական եւ յառաջադիմական գործին որ մեր առջեւ կայ, ըստ Սուրբ Առաքեալի խօսքին՝ որ կ'ըսէ. «Զառ ի յետոյսն մոռացեալ՝ ի յառաջադէմսն նկրտիմ»:

Մանր դժուարութիւններ եւ մտահոգութիւններ պատած պաշարած նու մեր Ս. Սթոռը : Մեր տնտեսականը անծուկ վիճակի մէջ է : Վարչական մտահոգութիւնները կը ճնշեն մեր վրայ՝ որովհնատիւ տարիներէ ի վեր ճնշողին նօսրացած է մեր Միարանութեան անդամներուն թիւը : Այս տագնապը՝ որուն մատնուած է ներկայիս Հայաստանաց Եկեղեցին ընդհանրապէս՝ անհրաժեշտաբար եւ ընականաբար կ'անդրադառնայ նաև մեր վրայ : Մակայն այս բոլոր դժուարութեանց դիմաց՝ վատահ եմ պիտի չկորսնցնենք երբեք մեր հաւատքը, մեր յոյսը եւ մեր սէրը առ Աստուած եւ առ Ազգն Հայոց եւ առ Եկեղեցին Հայաստանեաց, որոնց նուիրեալները եւ սպասաւորներն ենք :

\* \*

Մեր Միարանութեան եւ Ս. Սթոռին սպասաւորութիւնը՝ Աստուածոյ եւ մեր Ս. Եկեղեցին եւ մեր սիրեցնալ ժողովուրդին համար, կը կատարենք շատ մը մարզերու մէջ :

Պարտականութիւն կը նկատեմ այս պատեհ առիթով արագ ակնարկ մը նետել անցեալ տարրուան մէջ կատարուած եւ յառաջիկայ տարի եւ անկէ ետք մեր կատարել լիք գործերուն վրայ՝ ջանալով որ չկրկնեմ ինչ որ տեղեկագրուած է Տնօրէն Ժողովոյ համարատուութեան մէջ, որուն պիտի ունկնդրէք բիչ ետք :

#### Ս. - Ս. ՏԵՂԵԱՑ ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆՑ ԾՐԱԳԻՐՆԵՐ


Ս. Քաղաքի Տնօրինական Սրբավայրերու մէջ աղօթք եւ պաշտամունք աւանդական կարգաւ եւ վայելչապէս մատուցուեցան, եւ պահուեցան մեր իրաւունքներն ու առանձնաշնորհումները եւ կատարուեցան մեր պարտականութիւնները, որոնք մեր Միարանութեան զիսաւոր պաշտօնիք կը կազմեն : Այս մարզին մէջ չպակսեցաւ նախանձախնդրութիւնը մեր եղբայրներուն : Ս. Տեղեաց Յանձնաժողովը անխոնջ կերպով աշխատեցաւ եւ կը շարունակէ աշխատիլ՝ Միարան եղբայրներու գործակցութեամբ՝ Ս. Տեղերը պայծառ պահելու, մեր Ս. Սթոռին բաժին ինկած գործը պատուով եւ անպակաս առաջ տանելու համար : Գիտենք թէ Ս. Տեղեաց նկատմամբ մեր աւագ պարտականութեան գիտակցութիւնը մեր եղբայրութեան ուսկորներուն մէջ թափանցած է ամենայն իրաւամբ : Պէտք է ջանանք միշտ զօրաւոր եւ խոր սիրով տողորուած մնալ այդ մարզին մէջ :

Յառաջիկայ տարի մեր առջեւ կը լիունանայ Ս. Յարութեան Տաճարին, բովանդակ բրիստունչութեան այդ առաջին եւ ամենանուիրական Սրբավայրին, նորոգութեան գործը, որուն կատարման մէկ երրորդով պատասխանատու է մեր Եկեղեցին : Այդ կենսական գործին բովանդակ տարրութեան չափը կշռել՝ մեր հաւատացեալ ժողովուրդի զիտակից տարրին երեւակայութեան կը թողունք : Զերմօրէն պէտք է աղօթներ՝ որ Աստուած յաջողէ մեզի պատուով գուրս գալ այդ հսկայ պարտականութեան տակէն : Եւ մեր աշխատանքն ու զոհողութիւնը միացնենք մեր աղօթքին : Կը յուսանք որ մեծ հաստատութիւններ եւ մեծահոգի բարերարներ զօրավիզ պիտի կանգնին մեզի՝ մեր այս սուրբ եւ ամենանուիրական գործին կատարման մէջ : Այս յոյսն է միայն որ կը զօտեանդէ զմեզ :

Նորոգութեան կարեւոր գործ մըն ալ ունինք, որ իր կատարման ընթացքին մէջն է : Ս. Աստուածածնի տաճարին նորոգութեան գործն է այն, որուն մասին Յոյն պատրիարքարանի եւ մեր միջեւ համաձայնութիւնը զրեթէ կատարուած է, եւ տաճարի արտաքին բակին պատերը արդէն շինուած են : Ուրախ ենք որ այս գործին ծախըը արդէն հոգացուած է նուիրատուութեամբը Նիւ Եորքի Կիւլլապի Կիւլպէնկեան Հիմնարկութեան, որուն վարիչներուն Սզգը եւ մննք երախտապարտ ենք խորապէս :

Նորոգութեան անհրաժեշտ եւ անյետածգելի գործեր կան նաև Ս. Յակոբեանց մեր գեղեցիկ եւ փառապանծ տաճարին մէջ : Պէտք է այդ աշխատանքին եւս ծնունարկուի յառաջիկայ տարի անյապաղ :

Ալ չեմ յիշեր պատրիարքարանի եւ վանքի զանազան մասերուն մէջ ստիպողական զարծած շինարարական նորոգութիւնները, որոնց ծեռնարկումը կախում ունի մեր տնտեսական վիճակէն : Տայր Աստուած որ մեր հաւատացեալ ժողովուրդը չմոռնար Երուսաղէմը, լիշէր զայն բարի յոյսերով, որպէսզի պայծառացնել կարենայինք իր նուիրական Տունը այս Սրբազն Քաղաքին մէջ :



Սուրբ Տեղեաց պահպանութեան եւ պայծառութեան գործին պէտք է լծուած մնանք կատարեալ լրջութեամբ եւ նուիրումով, յառաջիկայ տարի եւ միշտ :

#### Ա. — ԱԽԵՑԱԿՈՐԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Անցեալ Զատկին, ինչպէս զիտէք, ունեցանք աննախընթաց բազմութիւն մը ուխտաւորներու : Վստահ եմ թէ ամէնքս ալ մնծապէս միսիթարուեցանք ի տես հոգեւոր եւ սուրբ այն վայելքին՝ զոր մեր ուխտաւորները ունեցան ներկայ ըլլալով մեր մնծվայելական հոգեւոր հանդէսներուն ի Սուրբ Տեղիս եւ ի Տաճարն Սրբոց Յակոբանց :

Գիտէք մեր գժուարութիւնները, որոնց հետեւանքով անկարող կ'ըլլանք հարկ եղած դիւրութիւնները տալու մեր ուխտաւորներուն՝ անոնց բնակութեան, հանգստեան եւ ընդունելութեան համար : Մեր հեռաւոր նպատակը պէտք է ըլլայ վայելու հիւրանց մը ունենալ մեր ուխտաւորներուն համար : Միաժամանակ մեր յոյժ սահմանափակ միջոցներով՝ պէտք է զանանք լաւագոյն կերպով կազմակերպել մեր ուխտաւորներուն ընդունելութեան գործը :

Ուրախ ենք որ այս տարի՝ ուխտաւորաց Ընդունելութեան Յանձնախումբի ջանքերուն շնորհիւ, կրցանք որոշ չափով գոհ ծգել Ս. Երկիր եւ Ս. Քաղաք այցելող մեր ազգակիցները, որոնցմէ շատեր սիրով յօժարեցան վրաններու ներքեւ անգամ տաղաւարիլ բազմամբուխ տօնական օրերուն :

Կը յուսանք նաեւ՝ որ մեր ուխտաւորները հետզհետէ աւելի պիտի գնահատեն մեր Միաբանութեան գործը, եւ ինչպէս բարոյապէս՝ նոյնպէս տնտեսապէս պիտի սատարեն մեր Սուրբ Սթոռին, որպէսզի կանգուն եւ պայծառ մնայ այն :

#### Ա. — ՀՈԳԵՒՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾ

Մեր կրթական գործին կարեւորութիւնը մինչեւ իսկ աւելորդ է յիշել : Ամէնքս ալ լաւ զիտենք անոր կենսական կարեւորութիւնը : Անցեալ տարի պահեցինք մեր ժառանգաւորաց Վարժարանը եւ Ընծայարանը : Եթէ Տէր կամսացի՝ խումբ մը երիտասարդներ, որոնք արդէն ուխտադիր սարկաւագներ են, պիտի մտնեն կուսակրօն բահանայութեան կարգին մէջ մօտ օրէն : Կը ծրագրենք ունենալ նաեւ, կամօքն Սատուծոյ, մէկական նոր դասարաններ Ընծայարանի եւ Ժառանգաւորաց բաժիններու մէջ :

Պէտք է ընենք ամէն զոհողութիւն, պէտք է դիմնենք ամէն միջոցի, որպէսզի մեր հոգեւոր կրթարանին մտաւոր եւ բարոյական մակարդակը բարձրանայ : Ընդհանրապէս Հայ Եկեղեցւոյ եւ մասնաւորապէս մեր Սթոռին ամենէն աղաղակող պէտքը՝ զարգացնեալ, հաւատաւոր, գործունեայ, կարգապահ եւ անձնուէր հոգեւորականն է :

Երախտապարտ ենք Սմերիկայի մէջ եւ այլուր գտնուող մեր այն բարերարներուն՝ որոնք տնտեսապէս կ'օգնեն մնզի՝ մեր հոգեւոր կրթութեան գործը յառաջ տանելու համար : Այս մասին, ինչպէս զիտէք, շատ օգտակար եղաւ մեր Սմերիկայի վերջին նուիրակը, Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. մեր Եղբայրը, որ անցեալ տարի վերադառնաւ իր առաքելութենէն, որու ընթացքին ան արդիւնաւոր կերպով ներկայացուց Ս. Սթոռոյ մէջ կատարուած գործը բարեսէր ազգայիններու եւ Սմերիկայի հայութեան ընդհանրապէս :

Կը յուսանք որ մեր ներկայի նուիրակն ալ, մեր Եղբայրը Հոգ. Տ. Հմայեակ Վ. Վագ. նոյնպէս արդիւնաւոր գործունէութիւն մը պիտի ունենայ եւ Սմերիկայի մէջ մեր Սթոռին թանկագին բարեկամները պիտի շարունակեն զօրավիզ կանգնիլ մեր հոգեւոր կրթութեան գործին :

#### Ա. — ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾ

Շատ կարեւոր է նաեւ մեր կատարած ժողովրդական կրթութեան գործը, մասնաւորապէս Երուսաղէմիշեւ Ամմանի մէջ, ինչպէս նաեւ մեր մի քանի աւելի փոքր համայնքներուն մէջ : Պէտք է մասնաւոր զարկ շարունակենք տալ այս գործին ալ, որով մեր Յորդանանի սիրելի ժողովուրդին ազգային եւ կրօնական զիտակցութիւնը առողջ, զօրաւոր եւ կենսունակ պիտի կրնանք պահնել : Անցեալ տարի մեր Սրբոց Թարգմանչաց

վարժարանն ալ, յերուսաղէմ, կարեւոր նպաստ ստացաւ շատ մը բարերարներէ, եւ իր գործը պահեց բարձր մակարդակի վրայ, ինչ որ մեզի պատճառ կուտայ հապատ զգալու եւ ծեռք բերուած արդիւնքով ուրախանալու :

Մեր թեմական - հովուական գործը մեր շրջանակին մէջ յառաջ տարուեցաւ կանոնաւոր եւ խաղաղ եղանակաւ : Այս տեսակէտէ մեր առջև ցցուող ամենէն ստիպողական պէտքը Ամմանի, մեր երկրի մայրաքաղաքին մէջ, եկեղեցին շէնք մըն է, իր յարակից դպրոցով : Ա. Աթոռը ի վիճակի չէ այդ շինութեան ծախըին բնուը վերցներու : Բայց պէտք է մտածենք միջոցներու մասին՝ որպէսզի օժտել կարենանք Ամմանի մեր պատուական ժողովուրդը, որ վերջին ինն տարիներու ընթացքին ստուարացած է թիւով, իր սեպհական եկեղեցին եւ դպրոցի շէնքով : Այս ուղղութեամբ, ուրախ ենք բախում՝ որ կազմակերպական բայլեր առնուած են, յանձնախումբերու կազմութեամբ և ծրագիրներու պատրաստութեամբ, որոնք վստահ ենք հետզինետէ շօշափելի արդիւնքի կը համանին, վասնզի Ամմանի մեր ժողովուրդը պատրաստ է իր տնտեսական եւ բարյական կարելի բաժինը բերելու գործին յաջողութեան համար :

Պէտք է աւելցնենք թէ Խորայէլի մէջ ալ մեր փոքրաթիւ ժողովուրդը, յատկապէս Յոպապէի եւ Հայֆայի մէջ, կանոնաւորապէս առաջ կը տանի իր եկեղեցական ազգային կեանքը, մեր եղբայրներէն Հոգ. Տ. Բարգէն Վրդ.ի ծեռնհաս տեսչութեան ներքեւ :

#### Ե. — ՀՐԱՏԱՐԱԿՁԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵԿՈՒԹԻՒՆ

Շարունակեց եւ կը շարունակէ գործել մեր տպարանը : Մեր կարեւոր պարտականութիւններէն մին ալ մեր տպարանի արդիւնաւորութիւնն է : Ամենուրեք հայ եկեղեցիներու ծիսական գիրքերու հայթայթումը, որ որոշ չափով մեր Աթոռին մնաշնորհը եղած է, պէտք է շարունակենք : Պէտք է շարունակենք նաև մեր տուրքի բաժինը բերել, մեր տպած եւ ցրուած գրքերով, հայ գրականութեան, մատենագրութեան, պատմագիտութեան եւ բանասիրութեան գանծարանին : Անցեալ տարուան գործը եղած է գովելի, ինչպէս պիտի տնմէք Տնօրէն ժողովի տեղեկագրէն, շնորհիւ զանքերուն մեր եղբայրներէն Հոգ. Տ. Զաւէն Վրդ.ին :

Դժբախտաբար մեր տպարանին արդիւնաւորութիւնը չէ հասած իր առաւելագոյն աստիճանին՝ մերենաներու պակասին պատճառաւ : Այս պակասը պէտք է լցնենք՝ բախելով սրտին դռները ազգանուէր բարերարներու, քանի որ մեր սովորական միջոցներով անկարելի է մեզ համար հոգալ տպարանի այս բացառիկ անհրաժեշտութիւնները :

Մեր Զեռագրաց Մատենադարանի պահպանութեան գործին մէջ ամենէն ուշագրաւ գործը Դեր. Տ. Նորայր Եպս.ի աշխատամիրութեամբ պատրաստուած եւ պատրաստուելու վրայ եղող Զեռագրաց Ցուցակն է, որուն առաջին չորս հատորները արդէն հրատարակուած են, մօտ 500 ծեռագիրներու նկարագրութեամբ :

Մեր ծեռագիրները բանասիրական եւ պատմագիտական աշխարհին ծանօթացներու գործը լուրջ եւ երկար տարիներու գործ է, որուն պէտք է շարունակենք հետամուտ ըլլալ նոր թափով, առաջին առթիւ որ ի վիճակի ըլլանք :

Կիւլպէնկեան տպագրաց Մատենադարանը որոշ չափով տարուէ տարի կը նոյսանայ նոր գիրքերու : Սարգիս Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը, հիմնուած բարեյիշատակ Գալուստ Կիւլպէնկեանի՝ մեր Աթոռոյ մեծ բարերարին կողմէ, կը հոգայ Մատենադարանին սահմանափակ պիտոնէին ծախքերը : Մատենադարանին շէնքը պէտք ունի ընդարձակման, դարակներու, ինչպէս նաև յաւելեալ պաշտօնեայի, արդիական Մատենադարանի մը ամէն յատկութիւններով օժտուելու համար :

#### Զ. — ԽՆԱՄԱՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ

Ունինք տակաւին ուրիշ կարեւոր գործ մըն ալ զոր կը կատարենք շատ աւելի ընդարձակ չափով վերջին ինը տարիներէ ի վեր, մեծաւ մասամբ բարեսէր ազգայիններու նուրբատուութեանց եւ նպաստներուն շնորհիւ : Կարօտելոց ենամատարութեան գործն է ան : Մեր թեմական շրջանակին մէջ, առաւելապէս երուսաղէմի մէջ, մօտ հազար կարօտեալներ ոմանք փոքր եւ ոմանք համեմատաբար աւելի չափերով հաց եւ քժշկա-

կամ խնամք եւ կամ դրամական նպաստ կը ստանան: Այս գործն ալ նուիրական եւ աստուածահանց պարտականութիւն մըն է մեզ համար, քանի որ մեր քաղաքը չունի հանրային օգնութեան կամ նպաստի միջոցները կամ դրութիւնը: Միրով պէտք է կատարենք այս պարտականութիւնն ալ այն չափով՝ որչափով մեզի տրուած միջոցները կը ներին, միջոցներ՝ որոնք բնականաբար բարեսէր ազգայնոց նպաստներէն պիտի գոյանան:

#### Է. — ԵԼՄՏԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Այս բոլոր գործերուն եւ պարտականութեանց դիմաց՝ մեր ելեւմտական վիճակը, ինչպէս գիտէք՝ ժանրօրէն մտահոգիչ է: Եւ կը վախնամ թէ պիտի մնայ այնպէս՝ որքան ատեն որ այս երկրին տնտեսական վիճակը անծուկ է, եւ մեր հաստատուն եկամուտները, որոնք կարեւոր չափով մեր եկամտարեր կալուածներէն կը գոյանային անցեալին՝ կը մնան սահմանափակ, մեր ծախուց զրեթէ մէկ վեցերորդը, այսինքն տարուան մէջ մեր երկու ամսուան ծախըք միայն գոցենով: Մէկ ամսուան ծախըն ալ կը հոգանք այլ ապահով եկամուտներէ: Կը նշանակէ թէ տարուան 12 ամիսներէն 9 ամսուան ծախըք գոցելու համար պէտք ունինք կանոնաւոր կամ պատահական նուիրատուութեանց, որոնք ցարդ եկած են մեզի պատուական եւ ազգանուէր բարերարներէ եւ բարեսիրական Հաստատութիւններէ, ինչպէս են Հ. Բ. Բ. Միութիւնը, Կիւլապի Կիւլապէնկեան Հիմնադրամը, Արգարեան Աւանդը. Գալուստ Կիւլապէնկեան Հիմնարկութիւնը, Ներսէս Կիւլապէնկեանը եւայլն:

Այս կացութեան ի տես՝ այս ժողովին ներկայացուցած ելեւմտացոյցը «մինչեւ ոսկորը բերուած է», ինչպէս կ'ըսեն. Դրած ենք միայն ամենաանհրաժեշտը, ամենաստիպողական ծախքըրը եւ դիմացը բաց թողած ենք այն ծախքերուն, ինչպէս են ջնուածական անհրաժեշտ եւ անյետածգելի նորոգութեանց ծախքըրը, պարտուց վճարումները, անհրաժեշտ երթեւեկութեան ծախքըրը, կահ կարասնաց ծախքըրը, դատական ծախքըրը, բացառիկ նպաստները, որոնք անհրաժեշտաբար պէտք է ըլլան, եւ որոնց չափերը կախում ունին այն օժանդակութենէն, զոր կ'ակնկալինք որ յառաջիկայ տարի դարձեալ պիտի ընեն մեզի պատուական եւ բարեսէր մեր ազգակիցները արտասահմանի զանազան երկիրներէն: Եւ թէպէտ մեր ելմտացոյցի յառաջիկայ տարուան ծախըրը սահմանափակած ենք 40,000 սթերլինի գումարին մէջ, բայց մեր իրական ծախըն է նուազագոյն 50,000 սթերլին, որ մեր գործին ընդարձակութիւնը եւ տարութիւնը նկատի առնելով իրականին մէջ չնչին գումար մըն է, երբ նկատի առնենք մանաւանդ՝ թէ մեր Միարանութիւնը, հոգեւորականներ, աշխատաւոր Միարաններ եւ ուսանողներ, կը բաղկանան մօտ 100 անձերէ, եւ Ս. Աթոռէն փոքր կամ քիչ մը աւելի ամսական առնող պաշտօնեաններու թիւը կը հասնի 170ի եւ մեր բազմանիւղ Հաստատութեան տեսչութեանց թիւը կը հասնի 21ի:

Հարկ չեմ տեսներ երկարել խօսքերս այս տեսչութեանց գործերու նկարագրութեամբ. դուք ամէնքդ ալ ծանօթ էք անոնց: Զանոնք կը տեսնէք մեր ելմտացոյցի զլուխներուն ներքեւ եւ յատակ է ծեր մտքին մէջ անոնց ընդհանուր պատկերը:

Դործունէութեան նոր տարեցրանի մը սեմին՝ վստահ եմ որ ամէնքս ալ խորապէս կը գիտակցինք կարեւորութեանը այն գործին՝ զոր կը կատարենք իւրաբանչիւրս առանձինն եւ եղբայրութիւնը հաւաքարը, կանգուն եւ կենդանի պահելով բազում դարերու մեր ազգին եւ եկեղեցին թանկագին ժառանգութիւնը եղող այս Ս. Աթոռը, որ զինն է անհամար հայազգարմ սերունդներու անհաշուելի զոհողութեանց եւ բոլորանուէր նուիրումին, մեր անցեալի մեծանուն պատրիարքներէն սկսեալ մինչեւ ամենահամեստ զաւակը աշխարհի երեսը ցրուած հայութեան:

#### Ը. — ՄԱԱԱՅՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԹԵՄԵՐՈՒ Մէջ

Մի քանի տասնեակ տարիներէ ի վեր մեր Ս. Աթոռին կատարած գործին մաս կը կազմէ նաեւ այն ծառայութիւնը զոր կը կատարեն Ս. Աթոռոյս Միարանութենէն որոշ թիւով հոգեւորականներ արտասահմանի մեր եկեղեցւոյ թեմերուն մէջ: Ասոնց թիւը

ներկայիս կը հասնի կամ շուտով պիտի հասնի 12ի : Իրաւ է որ մեծ թիւ մը չէ այս, բայց իրաց ընթացքը յատակօրէն կը յայտնէ թէ պիտի աճի անոնց թիւը հետզինտէ : Այդ աճումը անշուշտ կախում պիտի ունենայ մեր Միաբանութեան թիւին աճումէն : Իսկ մեր Միաբանութեան թիւին աճումը կախում պիտի ունենայ բնականաբար մեր հոգեւոր կրթութեան գործին արդիւնաւորութենէն :

Պէտք է շնչտեմ թէ արտասահմանի մեր Եկեղեցւոյ թեմերուն մէջ ծառայող մեր Միաբաններու կատարած գործին կարեւորութիւնը կարելի լրջութեամբ պէտք է նկատի առնենք : Այս մեր Ս. Աթոռին գերազանց պարտքն է իր առաւելագոյն նպաստը բերել մեր Եկեղեցւոյ պայծառութեան, հաստատութեան եւ կենսունակութեան : Եւ չնըք կը նար ընկրկիլ այս պարտականութեան առջեւ : Պէտք է դիմաւորենք զայն սիրով եւ անվարան : Երբ մեր եղբայրները կը դիմանք զայնազան թեմեր, — առանց սակայն խախտելու մեր վարչական կազմը — անոնք պէտք է տանին իրենց հետ լաւագոյն ոգին զոր Ս. Երուսաղէմի եւ մեր Միաբանութեան մթնոլորտը կրնան տուած ըլլալ իրենց : Եւ միւս կողմէն պէտք չէ երբեք մոռնան իրենց Տունը եւ անոր պայծառութեան համար պէտք է ընեն ինչ որ կրնան՝ իրենց տուեալ պայմաններու մէջ :

#### Փ. — ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ՆՈՒԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐՈՒ ՀԵՏ

Բացման իմ այս խօսքը չեմ կրնար փակել առանց ակնարկ մը նետելու մեր Եկեղեցւոյ ընդհանուր կացութեան վրայ, որուն մէջ կ'ապրինք եւ կը գործենք եւ որ կ'անդրադառնայ անխուսափելիօրէն մեր Միաբանութեան եւ Ս. Աթոռին վրայ :

Հայաստանի մէջ մեր Վեհափառ Հայրապետը, որուն հանդէպ մեր սէրը, մեծարանքը եւ հաւատարմութիւնը անխախուտ եւ հաստատ է եւ պիտի մնայ, կրօնական եւ Եկեղեցական կեանքին այնպիսի թափ մը տալ սկսած է, որ աննախընթաց է աւելի քան քառասուն տարիներէ ի վեր : Մայր Սթոռի ինչպէս նաև ընդհանրապէս Հայաստանի մէջ կրօնական կեանքի աստիճանական ուժեղացումը մեզ ուրախութեամբ եւ յոյսով կը լցնէ : Եւ փառք կուտանք Աստուծոյ այն շնորհին համար զոր պարզեւեց մեր Եկեղեցին՝ Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. ի նման Ընդհանրական Պետ մը յարուցաննելով ի գլուխ մեր Եկեղեցին :

Թուրքիոյ մէջ Հայ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետը, Կոստանդնուպոլսոյ Հայ Պատրիարքութեան Աթոռակալը՝ Ամենապատիւ Տ. Գարեգին Սրբեափսէկոպոս, իր յառաջացեալ տարիքին մէջ միշտ մտքով կորովի եւ սրտով խորազգած, իր հոգեւորական եւ աշխարհական օժանդակողներուն հետ եւ Խմբանապուլի բարեպաշտ եւ ազնիւ ժողովրդան քաջալերութեամբ՝ հաստատած է Հոգեւոր վարժարան մը, Ս. Խաչ Դարեավանքը, որ լուսաւոր յոյս կը ներշնչէ մեզի Թուրքիոյ մէջ մեր Եկեղեցւոյ ապագային համար : Ուրախ ենք որ մեր Միաբան եղբայրներէն երկուքը բաժին ստանձնած են կարեւոր այդ Հաստատութեան գործին մէջ : Պոլսոյ Հայոց Պատրիարքութեան հետ մեր սիրալիր յարաբերութեանց կապը անքակտելի կը մնայ բնականաբար :

Միւս կողմէն մեր ամենուս ծանօթ է այն խոր նեղքուածքը որ վերջին տարիներու ընթացքին հետզինտէ բացուեցաւ Կիլիկիոյ կաթողիկոսութեամբ գլխաւորեալ՝ Սուրբիոյ եւ Լիբանանի մեր Եկեղեցւոյն մէջ, Եկեղեցի Եկեղեցւոյ դէմ, հատուած հատուածի դէմ հանելով եւ անհասկացողութեան, հակամարտութեան վիճ մը բանալով երկու գըլխաւոր խմբաւորումներու միջիւ : Այս երեւոյթին ի տես մեր Աթոռին ուղղութիւնը եղած է եւ կը խորհիմ թէ պէտք է ըլլայ յառաջիկային՝ խղճամիտ եւ բժախնդիր անկողմնակալութիւն, միշտ կանգնած մնալով Հայց. Եկեղեցւոյ գերազոյն բարիքին պաշտպանութեան պատնէշն վրայ : Ս. Աթոռու պատրաստ է ընծեռելու ուեւէ ծառայութիւն որ կը նպաստէ խաղաղութեան եւ Եկեղեցւոյ միութեան հաստատութեան, երբոր իրական արդիւնք խոստանայ այդպիսի ծառայութիւն մը : Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ ուղղակի կամ անուղղակի իրաւական ուեւէ կապ արդիւն չունի մեր Աթոռը :

Սուրբիոյ եւ Լիբանանի հայութիւնը ինք պէտք է հետզինտէ լուծէ այն կնճիռը, որ ծագում առաւ իր ծոցին մէջ, իր մօտիկ անցեալի պատմութենէն յառաջ եկած պատճառներով : Արտաքին օգնութիւնը, խաղաղութիւն եւ հաշտութիւն գոյացնելու դիտա-

որութեամբ, ա'յն ատեն միայն կարելի է ընձեռել՝ երբ դէպքերու տրամաբանական եզրակցութիւնը ի յայտ գայ եւ երկառակութենէն առաջ գալիք մեծ վլաստին գիտակցութիւնը խորանայ հակառակորդներու միջև եւ բանաւոր զարմանի մը պէտքը իրենք նախ զգան եւ ըստ այն շարժիլ սկսին:

Ուրախ պէտք է ըլլանք՝ որ մեր Միաբանութեան մէջ իրենց անդրադարձը չեն ունենար այն կուսակցական հակամարտութիւնները՝ որոնք կը խոռվին եւ կ'ալեկոծեն արտասահմանի մեր եկեղեցոյն եւ ժողովուրդին կեանքը։ Մինչեւ իսկ Յորդանանի հայ ժողովուրդին մէջ կուսակցական հակամարտութիւնները աննշան եւ մակերեսային են եւ սովորական մրցակցութեան ընոյթն ունին, որ ոչինչ ունի իր մէջ վատառողջ։

Մեր Միաբան եղբայրները վստահ եմ թէ հաստատ կը մնան եւ պէտք է մնան քաղաքական կամ կուսակցական կողմնակալութիւնէ քացարձակապէս հեռու, եւ պէտք չէ թոյլ տանք որ մեր սահմաններէն դուրս կատաղութեամբ փչող հովերը մեր փոքր ծովակը փոթորկն։

Գլխաւոր Աթոռներէ գուրս՝ արտասահմանի առաջնորդաբաններուն հետ մեր ընականոն եւ արժանավայել կապն ու յարաբերութիւնը կը պահնենք ըստ պահանջմանց իրաց։

**Փ. — ԱԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆ ՏԵՊԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆՑ ՀԵՏ**

Միաժամանակ հոգեւին նուիրուած կը մնանք եւ պէտք է մնանք այս Սուրբ Երկրին, որ այս Աթոռին հայրենիքն է առնուազն տասններեք դարերէ ի վեր։ Եւ մեր հաւատարիմ քաղաքացիութեան պարտականութիւնները պէտք է կատարենք եւ ուսուցանենք, մեր աշխարհիկ պետին, Յորդանանի Վեհափառ թագաւորին հանդչպ հաւատարմութեամբ։

Այս անցեալ տարուան ընթացքին Յորդանանի մեր կառավարութիւնը սովորականէն քիչ մը աւելի զբաղեցուցինք մեզմով։ Բայց վստահ եմ թէ անոնք ըստ կարելոյն հասկցան մեզ եւ որչափ աւելի հուսկնան՝ ամնքան աւելի խաղաղութիւն եւ շինարար գործունէութիւն քաջալերած պիտի ըլլան, յօդուտ թէ՝ մեր ժողովուրդին եւ թէ Սուրբ Քաղաքին եւ Ս. Երկրին։

Երուսալէմի օտար պատրիարքաբաններու եւ կրօնական հաստատութեանց հետ սովորականէն աւելի հանդիպումներ ունեցանք վերջերս կատարուած ընտրութեանց եւ Ս. Տեղեաց, մանաւանդ Ս. Յարութեան Տաճարին Նորոգութեանց խնդիրներուն առնչութեամբ։ Ուրախ ենք որ մեր փոխադարձ բարեկամութիւնը եւ համերաշխութիւնը առհասարակ անաղարտ մնացած է։ Եւ մեզմէ ամէն մէկս պէտք է զանք ընենք որ բարեկամութեան եւ համերաշխութեան այդ կապերը աւելի ամրապնդուին մեր միջեւ, ի յայտ բերելով եւ ի զործ զնելով մեր միութիւնը ի Քրիստոս, միութիւն՝ զոր մեր Տէրը ինք պատուիրեց մեզի։

\* \* \*

Եղբարք եւ սիրելիք,

Տարիները կուգան ու կ'անցնին, ծիւնը հետզնեստէ կ'իջնէ մեր գլուխներուն եւ մեր զնացքը կը գանդաղի եւ օր մըն ալ կանգ կ'առնէ։ Հիները կ'անցնին նորերը կուգան։ Սկիզբը միշտ կը յիշեցնէ վախճանը։ Պէտք է յաւիտենական բաները կեղրոնական տեղը զրաւեն մեր մտքերուն եւ սրտերուն մէջ։ Այս Ս. Աթոռին ամէն մէկ քարին վրայ եւ ամէն մէկ առարկային երևսին աներեւոյթ եւ անծանօթ հոգիներու երթեմնի աշխատանքին եւ տքնութեան դրոշմը կայ։ Կրնանք կանգուն եւ պայծառ պահնել այս սուրբ Յարկը՝ մեր բարեպաշտութեամբ, անանձնական նուիրումով։ համբերութեամբ, հնագանդութեամբ, աշխատասիրութեամբ, Աստուածսիրութեամբ, աղօթասիրութեամբ, ներողամիտ բաղցրութեամբ, ուղղամտութեամբ, կարճ խօսքով՝ այն ամէն առաքինութիւններով՝ որոնք բրիստոնիայ հոգեւորականը կը շինն ու անոր կեանքը կ'արդիւնաւորեն։

Տիրոջ խօսքին համեմատ՝ անհամցած աղը ուրիշ բանով կարելի չէ համեմել։ Աղ ըլլանք մեր Ազգին, Եկեղեցիին, մեր Ս. Աթոռին, Յւրաքանչիւրս ըստ մեր կարողութեան՝ տալով «գոյիւ չափ զկիանս մեր»։

Տէրոջ Աջը հովանի ըլլայ ամենուս վրայ եւ զործ ծեռաց մերոց ուղիղ արացէ եւ զգործ ծեռաց մերոց յաջողեսցէ մեզ. ամէն։

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Ա.Դ.ՕԹ.Բ Ս. ԵԳԻՇԵ Վ.ԱՐԴԱՊԵՏԻ

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ (Վ.ԱՐԴԱՎ.Ա.Ռ.Ի.)

### ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ (\*)

(Ուղղուած առ Որդին Աստուած)

Օրհնեալ ես, Տէր Աստուած ամենակալ,  
Որդի և Բանգ Աստուած, Հօրը էակիցն ու  
արարչակիցը, գոյակիցն ու բնութենակիցը  
Ս. Հոգիիդ, և անբաժան՝ էական բնութե-  
նէդ:

Անայլայլելի, անփոփոխելի, անսահմա-  
նելի, անպարագրելի, անհասանելի, ան-  
ըմբռնելի, անսկզբըն, անժամանեկ, ան-  
մահ, անիմանալի, անճառելի, անպատմելի,  
անբաւելի, անթարգմանելի ծնունդ և ծոցա-  
ծին Որդի, Հօր սահմանաւորումը ու Բանը,  
և փառակիցը Ս. Հոգւոյդ: Խմասութիւն  
և գօրութիւն, ճառագայթ և կերպարանք,  
էռթեամբ գուգահաւասար ու գործակից  
Հօրը և Ս. Հոգւոյդ: Երեք կատարեալ ան-  
ձերէն մին և Ս. Երրորդութենէդ մէկ բնու-  
թիւնը կը ճանչցուիս: Հրեղէններէն ու Հո-  
ղեղէններէն կինդանիներու և մեռեալներու  
Աստուածն և Տէրը ճանչցուեցար, աստուած-  
ներու Աստուածը, տէրերու Տէրը, որ զու  
միայն ես անմահ ու անմատոյց լոյսին մէջ  
կը բնակիս:

Որ լոկ խօսքովդ ոչինչէն գոյացուցիր  
բոլոր արարածները և Հօր Աստուածոյ հա-  
ճութեամբ և Ս. Հոգիիդ գործակցութեամբ  
արարչագործեցիր երկինքն ու երկնային-  
ները, երկիրը ու անոր մէջ բովանդակուած-  
ները: Մտեղծիչ լոյսի ու խաւարի, և բո-  
վանդակիչ երեկիներու և անհրեսոյթներու:

(\*) Հայց. Եկեղեցւոյ ձաւոց Դիրքը բացի աստուածա-  
ընչական բներցուածներէ կը պարունակէ նաեւ շատ մը  
երկարաւուչ «Ամեծ Աղօրքներ»: Այս հոյակապ աղօրք-  
ները առ հասարակ գրաւած են մեծ սօներու առքին  
Ծննդանական Եկեղեցին եւ Հայց. Եկեղեցւոյ հոգեւունչ  
հայրապետներու եւ փարզապետներու կողմէ: Ասոնք մեր  
սովորական հասկացողութեամբ աղօրքներ չեն, այլ աս-

երկինքը գոյացուցիր անճառապէս, ամպի  
նման լոյծ ու բոլորակ, որ առազաստի պէս  
տարածուած է օգին մէջ ու կը հովանաւորէ  
երկրի վրայ ամէն եղածները: Գոյացուցիր  
նաև ջուրը երկինքին վերես(\*), որ կը կոչուի  
հաստատութիւն և որուն վրայ կը հանգչի  
անբաժանելի Ս. Երրորդութիւնդ: Աւ հոն  
իրենց դասակարգութեան համաձայն կան  
անթիւ բազմահոյլ հրեշտակներ, որ երկին-  
քը լեցուցած են, զորս ստեղծեցիր որպէս  
զի փառաբանեն ամենասուրբ Երրորդու-  
թիւնդ: Եւ լուսաւորները՝ իբրև ժամնիկ  
մը առաջին լոյսէն գոյացնելով՝ երկինքի  
ոլորտին մէջ ամփոփեցիր, որպէսզի շարու-  
նակ ցոյց տան երկրին՝ զիրենք ստեղծողիդ  
ինամքը, առաջ բերելով՝ եղանակներու

տուածարանական տարողութեամբ եւ Ս. Գրական յարա-  
սուրեամբ աղօրածել բներածակ նառեր են առ հասա-  
րակ, անոնց երկանամիտ եւ տրամադրի բներցումը կամ  
ունկնդրութիւնը թէ՝ հոգին կը միտիքառէ եւ թէ՝ միտք կը  
սնուցանէ: Այս հոյակապ աղօրքներու բարիքին հաղորդ  
դրաննելու համար նաեւ աշխարհիկ հաւասացեաները  
տակաւ առ տակաւ պիտի հրատակեն զանօնի պա-  
տաճակարիս մէջ, աշխարհաբար լեզուուլ:

Սոյն աղօրքը եւ յառաջիկային հրատարակուելիթերէն  
շատեր բարգմանուած են Ս. Արաւոյ Երանաւունի Տ.  
Մետրայ Պատրիարքի կողմէ, որ, համաձայն իր պահպա-  
նուական օգիին, ոչ միայն հաւատարմօրէն պանպանած  
է անոնց բնագրային հարազատութիւնը այլ նաեւ պահած  
է աշխարհիկ լեզուի կրօնական բայրը, որ յանախ կր-  
ուուելու վասնգին կ'ենքրական օւրիչ բարգմանութիւն-  
ներու պարագային: Եթէ Տէր կամսացի, մատղութիւն  
կայ յառաջիկային այս բայրու «Մեծ Աղօրքներ» եւ ձա-  
ռերը, հրատարակել առանձին գրեյլիս եւ աւելի մեծա-  
սուր, ի դիւրութիւն Եկեղեցւոյ պատօնեաներու եւ ի  
հոգեւոր փայտեւմ նայ հաւասացեալներու:

(\*) Այս և վերեւի տողեր ակնարկութիւններ  
են Աստուածայունչի Ա. 6-8 համարներուն ո-  
րուն համաձայն երկինքի կազոյտն ալ համատա-  
րած «ջուր» կը կարծուէր:

շրջանները և ժամանակներու փոփոխութիւնները՝ արեւի, լուսնի և աստղերու միջոցաւ։ Յօրինեցիր նաև երկիրը իր հրաշալի տևակաւորութեամբ, լեցուցիր զայն լեռներով, բլուրներով, դաշտերով, ինքնարոյս տունկերով ու զանազան բարիքներով, որպէսզի հոն բնակին գազաններն ու անառունները, սողուններն ու թռչունները ու անխափան վայելին ինչ որ կը մատակարարէ երկիրը. և գու ես որ քաղցրութեամբդ կը կերակրես ամէնքը։

Ունայն ու թափուր չթողուցիր նաև ծովերը, որ քու հրամանովդ հաստատուած են տեղ տեղ, զանոնք ալ լեցուցիր տեսակ տեսակ կենդանիներով, որպէսզի տէին ու արարիչը երեւիս ամէն բանի և դատաւորն ու դարմանիչը բոլոր եղանակներուն։

Ու այս ամենուն վրայ տէր ու թագաւոր զրիր մարդը, զոր հողէն ստեղծեցիր կենդանի, փառազարդ և լուսազգեաց զեղով՝ երեւելի եւ պայծառ տեսակով, ու շնորհեցիր անոր իշխանական պատկիրը՝ իշխելու համար բոլոր միւս երկրածիններուն վրայ։ Ու զրիր զայն փափկութեան վրախտին մէջ, որ քու հրամանովդ տնկուեցաւ տեսական ու անթառամելի՝ մարդուն վայելքին համար, որպէսզի անիկա ապրի միշտ անմահ տունկերուն մէջ, անմահութիւնը զգեցած, պայմանաւ որ պահէ միայն բարի և չարի զիտութեան ծառէն չուտելու պատուէրը։ Մարդուն տրուած այս պատիւը աւելի սարսափելի ու սիրալի էր քան հրեշտակներունք։ Ուստի բանսարկուն սատանայ նախանձեցաւ այս պատույն վրայ, ան՝ որ հրեշտակական աստիճան ունէր այն ատեն ու իր արժանիքէն աւելի գերազանց փառքի և պայծառութեան մէջ կը գտնուէր։ Մտնելով այնուհետեւ իմաստուն գազանին (օձին) մէջ՝ անոր միջոցաւ կը խօսէր նախաստեղծ կոյսին հետ, որ անգիտակ էր անոր բնաւորութեան, որպէսզի Եւայի ձեռամբ, զիւրութեամբ խարէ իր զուգակիցը։

Ազամը։ Ու ճաշակել տալով անոնց արգիւռուած պառզէն՝ դիւրաւ մերկացուց անոնց մէ աստուած ահրաշ զարգարանքը, սատխառութեամբ խարելով զանոնք՝ թէ աստուածներ պիտի ըլլաք ու պիտի ճանչնաք բարին ու չարը։ Աստուածութեան չհասան, բայց բարին ու չարը ճանչցան ողորմելիները։ Ու մերկանալով իրենց փառքէն եւ զրկուելով

անմահութենէն՝ խեղճ ու ողորմելի վիճակի մը ենթարկուեցան ու պատառոտուն տերեւով ծածկելով իրենց մերկութիւնը՝ ամենագէտ Արարիչիդ երեսէն պահուըտիլ կ'ուզէին սազարթախիտ տունկերու ներքեւ, ու պատճառանքներ յերիւրելով կը ջանային արդարացնել իրենց մեզքը։ Այսուհետեւ արտաքսուեցան անմահական դրախտէն և տաժանելի և տարակուսելի կեանք մը սկսան վարել գուրսը, և հրաման լնդունցան քու բարերարութենէդ տրամութեամբ ծնիլ իրենց զաւակները և երեսի քրախնքով ուտել իրենց հացը և վերստին դառնալ հողին՝ ուրկէ ստեղծուած էին։ Այս պատճառաւ թագաւորեց մահը մեր մարդկային բնութեան վրայ՝ ծառայելով մահացու մեղքերու և հետեւելով բանսարկուին չամքութեան վրագործութեան մէջ ընտան։

Ապա խանդաղատեցար քու արարչական զթութիւնովդ՝ երբ մեղքի կապանքներով պարաւանդուած տեսար քու անարատ ձեռքիդ ստեղծուածը ու անտես չըրիր զայն, ալ նախախնամական սիրով այցելեցիր անոր երեւելով դարերու և ժամանակներու մէջ։

Տուիր օրէնքներ, զրկեցիր մարդարէներ, որոնք կանուխէն աւետարանեցին մեր մարդկային բնութեան քու խօնարհիւլք։ Եւ որովհետեւ յոյժ կարեվէր խոցուած էինք բանսարկուէն, այդ պատճառաւ ոչ օրէնքներ և ոչ մարգարէութիւնները կրցան մեր մարդկային բնութիւնը փրկել մահուան զօրութենէն, ուստի մարդանալուղ և մեռնելուզ կարօտացանք։

Եւ զարձեալ՝ որովհետեւ յոյժ ողորմած ես և մարդասէր, երկայնամիտ և քաղցը բնաւ սպականութեան մէջ չթողուցիր մեր բնութիւնը. մեր մեղքերուն և անօրէութեան համեմատ հատուցում չըրիր մեզի. այլ խոնարհեցնելով երկինքը։ Հօրը առաքամամբ և Ա. Հոգիիդ հաճութեամբ ամէնսօրնեալ Մարիամ կոյսի անարատ արգանդը

իջար։ Ու անխառնելի աստուածութիւնդ նոր խառնումով մեր բնութեան հետ միացուցիր, և անշօշափելի էութիւնդ մարմինի մէջ թանձրացնելով՝ Աստուածոյ Արգիդ եղար կոյսի որդի։ Եւ զու որ անժամանակ ես՝ անըմբանելի տնօրէնութեամբ ինն ամիս բովանդակուեցար Ս. Կոյսի արգանցին մէջ։ Այնուհետեւ ծնար անձառապէս ամէնսօրնեալ Աստուածածինէն։ ծնունդ սուրբ և զերծ որէէ ախտէ, որ քու աստուածութեանդ միայն զիտելի է և մարդոց անհասանելի։ Ու տղայական կերպարանքով ամենասուրբ կոյսին զիրգը բազմեցար ու անոր կուռական կաթովը սնար։ Ծնար մասնուկի նման և մինչեւ արքունքի հասնիդ մարդոց հետ չըջեցար՝ անոնցմէ մէկուն նման։ Երեսուն տարեկանիդ Յորդանան եկար, ո՞վ զու Փառն Աստուածոյ, որ աշխարհի մեղքը կը բառնաս, կատարեալ հասակով, աղամային մարմինով, որպէսզի լուսու ու մաքրես Աղամի փատած ու նեխած վերքերը։ Մկրտուեցար Յորդանանի մէջ ամլորդի Յովհաննէսն և քու գոյակից Հօրմէդ վկայուեցար որդի սիրելի և Աստուած կատարեալ։ Եւ Ս. Հոգին, որ անմեկնելի է քենէ, աղաւնակերպ իջնելով վրադ, հոններկայ եղողներուն յայտնեց զքեզ կատարեալ Աստուած՝ եկած կորուած մարդկային աղգը փնտուելու։ Վասնզի անոնց՝ որ վերսորին կը ծնին կենդանի ջուրէն, ուր որ քու աստուածախառն մարմինդ թաղուեցաւ մկրտութեամբ, միննոյն կատարեալ չնորհաց Հոգին կը դրկես աներեւոյթ տեսլեամբ՝ որպէսզի վերսորին ծնելով՝ ըլլանք Աստուածոյ որդիներ և ժառանգակիցներ և մարմեակիցները քու աստուածութեանդ։ Այնուհետեւ սկսար զործքով ու խօսքով աւանդել մեր փրկութեան աւետարանը ու սորվեցուցիր մեզ ընդդիմանալ չար գեւին հնարքներուն։ որ մաքանեցաւ քեզ հետ՝ մկրտութենէն վերջը, որպէսզի ինք որ Աղամին հետ կուռեցաւ յառաջազոյն՝ պարտուի Աստուածմէդ ու անոնցմէ՝ որոնց վրայ քու սուրբ անունդ է կոչուած։ վասնզի գուն որ անձիդ փորձով կը եցիր այսէնը՝ կարող ես օգնական ըլլալ մեղի, փորձութեան ենթականերուս։

Մարդկային կերպարանքով չըջեցար երկիր վրայ և ձմբարիտ մարմեակիցեցութեամբ մարդկային կիրքերը ամբողջովին

վրադ կրեցիր՝ բացի մեղքէ, ու յայտնեցիր քու աստուածակրաչ զօրութիւնդ ցաւադարներուն ու ախտաժէտներուն և իշխանական վարդապետութիւնովդ շատերը քեզի աշակերտեցիր։

Ապա եկար յայտնելու քու աստուածային կերպարանքգ, և ինչ որ զոնէ ընդաղօտ տեսնել կը ցանկացին հրեշտակները՝ այսօր մարմինիդ վրայ երեցուցիր աշակերտներուդ թարոր լերան բարձունքը։ Հետո առիր աշակերտներէդ Պետրոսը՝ եկեղեցւոյ վէճը, որուն արքայութեան փականքները խօստացար, և երկու եղբայրները՝ Յակոբոսը և քու սիրելին Յովհաննէսը, որոնք մահուան բաժանել քեզ անոնք ամառութեանէն հետզ տանելով թարոր լեռը, որպէսզի անոնք, որոնց արքայութեանդ տեսութիւնը խօստացար, քու մարմինիդ վրայ տեսնեն Աղամի առաջին փառքին պայծառութիւնը, զոր մերկացուցած էր անկէ բանսարկուն, ու իրենց միտքերէն փարատին քու մահուանդ մասին իրենց ունեցած կասկածն ու երկիւը։

Կը վկայէին հոն Մովսէս ու Եղիս մարգարէները քեզ հետ երեւնալով քու փառքիդ մէջ ու կը խօսէին Երուսաղէմի մէջ կրելիք չարչարանքներուդ մասին, որովհետեւ զուն կենդանիներու և մեսեալներու տէրն ըլլալով հանգերձ տմօթ չհամարեցար քեզ խաչի կամաւոր մահը։

Կարծեալ սիւները զարհուրեցան փայտկանացայտ ճառագայթներէդ և խոր թըմբութիւն մը տիրեց իրենց վրայ ու գետին տապարեցան, վասնզի չտիսան քեզ այնպէս՝ ինչպէս էիր առաջ, այլ մինչ աղօթքի կեցած էիր՝ ահագնակերպ ու ճառագայթածն նշոյլներ այնպէս պատեցին քու անձդ որ խափանեցին արեւին ճառագայթները։ ու աշակերտներդ, որոնց անձանօթ էին զըլիսաւոր մարգարէները, տեսան զանոնք՝ որ կը սպասաւորէին քու փառքիդ ու կը խօսէին քեզ հետ, Եւ մինչզես մտախոհ ու տարակոյսով կեցած էին անշշունչ՝ աստուածային թերաբաց փառքիդ առջն՝ յանկարծ լուսուաւոր ամպը զալով՝ կը հովանաւորէր զանոնք։ ու կը լսուէր Հայրական ձայնը որ ինչպէս ի Յորդանան՝ հոս ալ կը վկայէր քու մասիդ. Դա է որդի իմ սիրելի։ Ապա աշակերտները զողալով՝ Հայրական ձայնէն՝

աստվածիկ երկիւղ մը կրեցին, այն աստիւծան՝ որ չէին զգար իրենց կենդանի ըլլալը և եթէ ամենակարող զօրութիւնդ չպահէր զանոնք, որպէսզի մոռացութեան չարուի աստվածահրաշ այս տեսիլքը, աւելի մեռեալ կը լինէին քան կենդանի:

Մինչդեռ մարդարէները քեզ հետ հաշուելով՝ երրորդութեանդ երեք անձերու խորհուրդը կը յայտնէիր, Պետրոս իր զարհուանքին մէջ՝ առաջաւարաշինութեան մասին կը խօսէր: Նմանապէս երբեակ թիւը աշակերտներուդ, որոնք քեզի հետ էին սուրբ լերան վրայ, երրորդութեանդ օրինակը կը յայտնաբերէր, որպէսզի այս երեք կերպաւորեալ գաղափարներով հաստատութեւ Ս. երրորդութեանդ անբաժանելի անձնաւորութիւնը:

Արդ՝ օրհնեալ է քու փառքդ, Տէր Աստուած մեր, այդ որրափայրիդ մէջ, զու որ օրէնքներն ու մարգարէութիւնները ամբողջացնելու համար եկար, ու ելար այդ լերան բարձունքը, ո՛վ աւետարանիչդ Ալիսնի: Վասնզի քուկդ են երկնքն ու բարձունքները, աշխարհը իր ամբողջութեամբ դուն արարչագործեցիր, ծովն ու ցամաքը դուն ստեղծեցիր. Թարոր և Հերմոն քու անունով պիտի ցնծան:

Այսօր իսկապէս կը ցնծայ Թարոր՝ տեսնելով իր վրայ երրորդութեանդ միութեան հրաշքը: Այսօր Մինայէն աւելի կը պանծայ Թարոր լեռը. վասնզի հոն ամպ, մէզ, խաւար, մառախուզ, ծուխ և հուր կը պատէին ու անարժաններու սուքերը կ'արգիլուէին ելլել այնտեղ: Իսկ սա զքեզ՝ մարմացեալ Բանդ՝ ճառագայթարձակ կերպով կը յայտնէ աշակերտներուդ և Հօր Աստուծոյ աւետաւոր ճայնը բոլոր որդիացեալներուն կը հնչեցնէ լուսաւոր ամպին մէջէն, որ յառաջիկային արդարներուն համար է պատրաստուած: Պատրաստուած է ան այնպէս իրք ճանապարհ և վերելք այն ամէն մէղաւորներուն՝ որոնք քու լուսաւոր հրամաններուդ կը հետեւին: Վասնզի անոնք որ այսօր ջերմեանդ սիրով ու հաւատով սուրբ լերանդ կը մօտենան, զիւրաւ երկրաւոր ցածութենէն երկնային բարձունքները կ'ուղեւորին:

Եւ արգ, բարերար և քաղցր Տէր, անոխակալ և բազումողորմ, հաշտ և բացազով նայէ՛ պատրաստ բնակութենէդ այս

ժողովուրդիդ, որոնք քու ոտքերուզ հետքերուն հետեւեցան՝ հանդիպելու համար քեզ սուրբ լերանդ վրայ և երկրպագելու համար քեզ այնտեղ, ուր կեցան քու ոտքերդ: Թողութիւն սուրբ կամայ և ակամայ, գիտութեամբ ու անդիտութեամբ զորդած ասոնց մեղքերուն: Շնորհէ՛ ասոնց սուրբ սիրտ և անզքաղ խորհուրդ և զգաստ միաք: Հանէ՛ քարեզէն սիրտը և տուր ասոնց մարմաննեղէն սիրտ: տո՛ւր նաև քու սուրբ հոգիդ՝ հեռացնելով ամէն չարիքներէն ու մօտեցնելով բարի գործերու, որպէսզի կարենան երթալ զօրութենէ ի զօրութիւն և ժամանէլ աստուածային այս առներէն գէպի (երկնային) անվախճան առնախմբութիւնը:

Յօդէ՛, Տէր, Սիոնի վրայ Հերմոնի ցողը՝ տալով ասոնց յանցանաց թողութիւն:

Մինք թէս օրէ օր շատցուցինք մեր մեղքերը, բայց զու մեր մեղքերուն համեմատ մի դատեր և մեր անօրէնութեան համեմատ մի՛ հատուցաներ մեզ:

Մինք կաւ հնք և զու մեր արարիչը, ու ամէնք քու ձեռագործներդ:

Մեղանչեցինք, անօրինեցանք, յանցանք գործեցինք ու խոսորեցուցինք մեր սուքերը քու շաւիդներէդ: Խստացուցինք մեր սիրտերը՝ քեզմէ չվախնալու աստիճան: Դարձի՛ր, Տէր, քու մեծագոյն փառքիդ համար, զուցէ մենք չկարմինանք ժառանգել քու սուրբ լեռոց: Զունինք մէկը մեզ ապաւէն, բացի քեզմէ, որ արգար հսկանարատ և քաւիչը մեր մեղքերուն: Մի՛ իսպառ բարկանար և մի՛ ձեռքէ ձկեր այս քու բանաւոր հօտդ, որ քու սուրբ արիւնիդ զինն է և զոր սեպհական ժողովուրդ ըրիր քեզ:

Մինք մեր գործերով բարկացուցինք քու սուրբ անունդ, այդ պատճառաւ արագատէս մեր վրայ հասան տեսակ տեսակ հարուածներ՝ սով, սուր, գերութիւն, նեղութիւն, զիւրական հարուածներ, հիւանդութիւններ ու պէս պէս ցաւեր և տաժանելի անխտիր, վիշտ երկնքէն, վիշտ երկնքէն, մահարաժամ, խռովայոյզ ամպ և օդ, որոնք կամ կը փակուին բարկութեամբ և կամ կը բացուին սաստկութեամբ, և պէս պէս պատահարներ մարդոց, անասուններու և մեր արտերուն վրայ, և մենք սուքի կոխան եղանք անոնց՝ որոնք չեն կարգար քու սուրբ անունդ:

Սակայն, ո՞վ դու անոխակալ և մարդաբանքը Տէր, թէպէտ մենք մեղանչեցինք, բայց քեզի ինկանք աւազանի արգանդէն և չունինք ուրիշ Աստուած բացի քինէ:

Դու հո մեր հայրը, տեսուչը և հոգիւը, մեզի գարձիք, ով մեր Աստուածն ու Փրկիչը, և հեռացուր մենէ քու բարկութիւնդ: Զըլլայ որ մեր գործերուն համեմատ հատուցում ընես մեզի, վասնզի մենք չարունակ ապականեցինք մեր ճամբանիրը մեր չար գործերով: Եւ որովհետեւ դու միայն իշխանութիւն ունիս թողուլ մեզքերը, հեռացնել մեզմէ ախտերն ու հիւանդութիւնները, հարուածներն ու մեզքի: Հետեանք եղող ցաւերը, այդ պատճառաւ քեզի կը զիմենք միշտ: Մեղանչեցինք երկինքի և քու առջեւ: Աստուած, քաւէ մեզ մեղաւորներս: Բաց մեզի քու ողորմութեանդ դուռը՝ օրուանս չնորհիւ, որպէսզի չհեռանանք ամօթալից, այլ մաքսաւորին նման արգարացած իջնենք (տաճարէն): Պարգևէ նաև մեզի բարի վարձք քու սուրբերուդ հետ, որոնք սկիզբէն հաճոյացան քեզի: Փրկչիդ և մեր Աստուածոյն, որպէսզի անոնց հետ միասին արժանանանք փառաւորել ահաւոր ու քաղցր անունդ՝ Հօր և Ա. Հոգուոյդ հետ, այժմ և միշտ և յաւրեանս: ամէն:

#### Խաղալուրին ամեննցուն:

Առաւելապէս զօնութիւն կը մատուցանենք ու կ'երկրպագենք քեզի, Քրիստոս Աստուած մեր, անչէջ ճառագայթ, որ աստուածութեանդ լոյսը կը ծագես քու կամքդ կատարողներուն և անունդ փառաւորողներու սիրտերուն մէջ: Որ անտեսելով նաև մեր անարժանութիւնը՝ արժանացուցիր հասնիլ այս մեծահրաշ օրուան պայծառութեան՝ տօնակից ըլլալու տօնասէր ու աստուածասէր անք անձերու, մանաւանդ այն սուրբ հայրերուն, Թարոր լերան վրայ պահապաններն և սպասաւորներն են քու սրբավայրիդ, որպէսզի անոնց աղօթքով ու բարեխօսութեամբ ողորմիս մեզի: Մենք հաւատացեալներս ալ անոնց նմաննելով կը տօնենք, ոչ թէ հին մովսիսական տուչութեան վկայութեան խորանին համաձայն, զոր Բեսեղիէլ շինեց և Մովսէս կանգնեց ու աւանդեց Խորայելացիներուն տաղաւարահարաց տօն կատարել, որպէսզի անջինջ միայ յիշատակը խորանին, որ անոնց հետ կը

չըջէր անապատին մէջ և զոր քու ցոյց տուած օրինակէն առաւ: Մովսէս և տուած Հին Աւստի Եկեղեցիին իրեն (սուերական) օրինակ:

Այլ մենք կը կատարենք պայծառակերպութեանդ տօնը, զոր ցոյց տուիր ընտրեալներուդ սուրբ լերան վրայ, և կամաւոր խաչելութիւնէդ, կենդանի մեռելութենէդ, փրկարպորդ ու կենդանարար յարութիւնէդ և Ա. Հոգուոյդ առաքեալներուն վըրայ իջնելէն յիտոյ՝ աւելի սարսափելի ու սխրալի երեւցուցիր այսօրուան լուսափայլութիւնը, Եւ, լոյսի աղբիւր, ողորմութեան՝ կեանքի և փրկութեան զուռ բացիր զայն մեզի, հինը նորին և ստուերը ճըշմարտութեան փոխելով, և Ա. Հոգիւոյ միջոցաւ սուրբ առաքեալներուդ յայտնելով: Փօխանակ տաղաւարական հին խորանին՝ քու եկեղեցիդ խորան չնորհեցիր՝ չինելով զայն առաքելական և մարգարէական վէմին վրայ, որուն անկիւնաքարը զու ինքդ եղար իրեն վէմ պատուական և անշարժելի: Եւ քաւութեան սեղանին տեղ, ուր անտառններու արիւնը կը մատուցուէր, սըրբարար սեղանը հաստատեցիր, որուն վրայ Աստուածոյ անարատ գառնդ կը պատարագուիս ու աշխարհի մեզքերը կը բառնասս Եւ փոխանակ ստուերակերպ քահանայութեան՝ քու ճշմարիտ քահանայութիւնդ չնորհեցիր մեզի: Նոր ժողովուրդիկ վերակացու և առաջնորդ ընտրեցիր երանելի Յակոբոսը՝ ըստ մարմնոյ եղբայրդ, որ այսօր ձեռնազրուեցաւ առաքեալներէն, անոնցմէ՝ որոնք քու ամենասսուրբ աջէդ ընդունուծ էին իրենց ձեռնազրութիւնը: Այսօր պատարագուեցար նոր զաստակերտի տատուածարեալ նորագիւտ սեղանին վրայ, ուր առաքեալները յայտնապէս կը տեսնէին Ա. Հոգիւոյ աղաւնակերպ իջած սուրբ սեղանին ու հոն պատարագեալիդ վրայ՝ որ անբաժան է քեզմէ: Այս աւելատրեր օրը ցոյց տուիր սկի՞զրը ուխտերուն և պատարագներուն, վասնզի նոր էր սեղանը, նոր՝ պատարազը և նոր՝ պատարագ մատուցանողը և գուն էիր որ պատարագուեցար նորուգութիւն տուող այս օրուան մէջ:

Օրհնութեան աղը հաստատեցիր մեր մէջ, այսինքն՝ Ա. Հոգուոյդ ճշմարիտ չնորհիւր, զոր տուիր բժշկելու համար մեր նեխածութիւնը, ու ամէն չնորհներով՝ ինչ-

պէս ի հնում՝ նոյնպէս ներկայիս՝ զարդարեցիր այս օրս։ միևնոյն կերպարանքով յարութիւնէ զիրջ երեցար առաքեալներուն Դալիլիայի մէջ։ զասնղի անոնք օր ականատես չէին եղած այսօրուան հրաշքիդ՝ կասկածի մէջ ինկան, և միւսանգամ զայստեանգ օրը նոյն կերպարանքով պիտի երեւս անոնց՝ որոնք քեզ սիրեցին, որպէսզի նոյն ողջոյնը և նոյն խաղաղութիւնը ընդունին քեզմէ։

Եւ արդ, ո՞վ մեր Տէրն ու Աստուածը, զուն որ բարիքներ կը պարզեւես և առատ ողորմութիւն կը շնորհես, տո՛ւր հիմակ ալ վերադիտող քահանաներուն՝ առանց նենագութեան, յստակ նայուած քով, սուրբ սիրտով, հաստատուն հաւատքով ու աներկրայ յոյսով սպասուարել քու սրբարար սեղանիդ և հաշտարար ու մեղսաքաւիչ մարմնոյդ և արեանգ հազարդել զայն նորածնեալ քու ժողովուրդիդ, և սրբութեամբ ու արդարութեամբ հովուել քու հօտդ, զոր սուրբ արիւնովզ զնեցիր։ Դալար վայրերու մէջ բնակեցնել զայն ու հանգստաւէտ ջուրերու մօա մնուցանել։

Տէր իմ Ցիսուս Քրիստոս, մի՛ նայիր իմ անարժանութեանս, որ հիմա մեղսապարտ անձովս ու ամօթալից երեսով կեցած եմ քու առջեւդ։ Դուն զիսես իմ յանցանքներս, դուն՝ որ կը քննես սիրտերն ու երիկամունքները, և ես իմ մեղքերու բազմութիւնը չեմ կրնար ծածկել քեզմէ։

Կ'աղաչեմ քեզի, մարդաւէր և քաջը Տէր, ցոյց սուրբ մեզի քու մարդասիրութիւնդ և օրուանս շնորհիւ պարզեւէ՛ մեղաց թողութիւն, հոգեկան ու մարմնական զգաստութիւն և սրբութիւն ինձ և համայն ժողովրդեանս և բոլոր հաւատացեալներուն՝ կենդանիներուն և հանգուցեալներուն։

Կ'աղաչեմ քեզի, Տէր բարերար, բարիխօսութեամբ անարատ ծնողիդ Ա. Աստուածածնին և Յովհաննու Կարապետին և Ա. Ստեփանոսի նախտվկային և սուրբ առաքեալներուն և երեք աշակերտներուդ, որոնք քեզ հետ էին սուրբ լերան վրայ, և գլխաւոր մարգարէներուն՝ Մովսէսին ու Եղիային և բոլոր սուրբ վկաներուդ, նաև Ա. Յակոբ առաքեալին՝ Երուսաղէմի առաջին հայրապետին՝ օքնէ՛ քու այս ժողովուրդի՝ սուրբ անունդ փառարանողները

և ի բարին կատարէ մեր ինգրուածները։ Հաստատէ կաթողիկէ եկեղեցիդ հանդերձ իր ուխտով, անշարժ ու անվրէպ պահելով զայն հակառակորդներէն։ Աւ անոր քահանայապետական գիրքն ու զարդապետական շնորհը՝ իր պայծառացեալ մանուկներով՝ սուրբ եկեղեցիդ հաստատուն վէմին վրայ հրաշանորով ու անաղարտ պահէ ամէն երեւելի ու աներեւոյթ փորձութիւններէ։ Եւ սուրբ ու պատուական խաչիդ զօրութեամբ, սուռն վրայ արիւնահոս զամուեցար անմեկնելի բեւեռումով, պարսպեալ պահէ անոր հավանին տակ բոլոր քեզ հաւատաց ցողները ըստ կարգի և ըստ աստիճանի։ Եպիսկոպոսները, երէցները, սարկաւագները և համօրէն ուխտը սուրբ եկեղեցիդի և տո՛ւր ամենուն բարեկարգ կեանքի փափաքը։

Թագաւորները, իշխանները և իրենց զօրքերը ամբացո՛ւր սուրբ խաչիդ զօրութիւնով, սրպէսզի յաղթող լլլան պատերազմներու մէջ և սուրբ ուխտիդ թշնամիները կարկեցնուր և հնագանդեցուր անսոնց սուքերուն տակ։

Միանձն ճգնաւորները պարսպեալ պահէ թշնամին ամէն ծուղակներէն՝ մինչև վերջ անսաստն և անարատ վարքով։

Ամուսնացեալները սրբութեամբ և արդարութեամբ պահէ, Տէր, սրպէսզի հոգեւոր սիրով ազգին միմեանց հետ, ու անսոնց զաւակները քու երկուզիդ և սիրոյդ մէջ անցուր՝ զերծ պահելով զանոնք տղայական պատահարներէ։

Զգաստութեան հոգի շնորհէ ծերերուն՝ որ յիշեն միշտ իրենց վախճանն ու աշխարհէ (մօտալուտ) հրաժարումը։

Պահանէ ամէնք սուրբ խաչովդ և օրուանս շնորհիւ, հեռաւորներն ու մերձաւորները և զանոնք՝ որ ծովու և ցամաքի վրայ կը ճամբորդին ու տեսակ տեսակ վըտանգներու, ցաւերու և նեղութեանց մէջ կը զանուին։

Շնորհէ՛, Տէր, գերեալներուն՝ զարձ, բանտարկեալներուն ու կապեալներուն՝ արձակում, մեղքերու՝ լուծում, զեւերու՝ հաւածում և քրիստոնէից պատերազմներուն՝ յաղթութիւն։

Կարկէ՛, Տէր, հերձուածողներու բերանը, մարէ՛ և լոեցուր օտար թշնամիներէ առաջացած խոռվութիւնները։ Դիտապատ

կործանէ սուրբ եկեղեցիիդ վրայ յարձաւ կողները:

Պահէ, ո՞վ Տէր, քու այս բանաւոր հօտպ գազաններէ, սովուններէ, թունաւոր հմիներէ, զլորումէ, ընկղմումէ, հրկիզութինէ, ջրահեղձութինէ, սառնամանիքներէ, աւազակներէ, խորչակէ, ուժգին հովերէ ու ամէն վլաստակար տարրերէ, քանզի բուլոր արարածները քու հրամանիդ կը հնազանդին:

Օրհնէ՛, Տէր, ներկայ տարիս և անոր պատուղները՝ անփորձ պահելով ամէն պատահարներէ, և քու աջդ մեր վրայ թող լինի տարւոյս սկիզբէն մինչև վախճանը:

Յոյց տո՛ւր, Տէր, օրուանո չնորհը մարդոց և անասուններու, կինդանիներու և անկինդաններու վրայ, ամպերու, օդին, բոյսերու և տունկերու վրայ ու անվնաս պահէ զանոնք ամէն տեսակ աղէտներէ ու փորձանքներէ, որոնք քու հրամանովդ կու պան մեր վրայ:

Ենորհէ՛ որ սիրով ու արդարութեամբ և խաղաղութեամբ վարենք մեր կեանքը և ուղղափառ դաւանութեամբ փակենք մեր վախճանը:

Յիշէ՛ նաև ննջեցեալները, որոնք ուղղի խոստովանութեամբ աւարտեցին իրենց կեանքը. չնորհէ անոնց հանգիստ արդարոց կայանին մէջ, և չնջէ՛ կամայ և ակամայ, զիտութեամբ և անզիտութեամբ գործած իրենց բոլոր յանցանքներուն մուրհակը:

Եւ քու հրաբորոք գալստեանդ վերջին օրը արժանացուր ամէնքս լուսեղէն ամպերու վրայէն թաշխի քու առջեւէդ, Տէր, և սուրբիրուզ հետ վերին Սլունի մէջ հանգիպեղով քեզ՝ եռահիւսեակ սրբասացութիւնը երգել քեզ և Հօրդ և ամենասուրը Հոգւոյդ՝ անհատնում օրհնութեամբ. Քեզ՝ որ օրհնեալ, զովեալ, բարեբանեալ և բարեհամբաւեալ և առաւելապէս փառաւորեալ ես երկնաւորներէն և երկրաւորներէն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն:

## ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱԹԵՎԱԶ

“ԴՈՒՔ ԷՔ ԼՈՅՍ ԱՇԽԱՐՀԻ”

Մատք. Ե. 14

Կը պատմուի թէ փարոսի մը վերակացուի և փոքրիկ լոյսի մը մէջ խօսակցութիւն մը տեղի ունեցած է: Փոթորկալից զիշեր մը փարոսի հոկիչը վառելով փոքրիկ լոյսը երբ կը պատրաստուի մեծ փարոսի գագաթն ելլել, «Ո՞նչ կ'ուզես ինձմէն», կը հարցնէ լոյսը. «այնչափ պղտիկ եմ որ ոչ զիս չի տեսներ, տուած լոյսո ալշատ տկար է»:

«Մի՛ վախնար, կը պատասխանէ հըսկիչը, այլ միայն յարատեւէ վառելզ մինչև որ վերջացնեմ զործը, զոր քեզ հետ պէտք է կատարինք»: Եւ ինքը կ'ելլէ ուրապտոյտ երկար աստիճաններու գագաթը, լոյսը ձեռքը բանած:

Վերջապէս կը հասնի գագաթը և այդ տկար լոյսով կը վառէ զօրաւոր փարոսը, որ իր ճառագայթները կը դրէկ մղոններ անդին, կատղած ծովու ամենի ալիքներով ուսած կոհակներու վրայ, և շատ չոգենաւներ այդ զիշեր կ'աղատին ժայռերուն զարնուելու և իրար բախսելու վտանգէն: Հաւատարիմ փոքրիկ լոյսին պաշտօնը լմնցած էր այդ բոպէին՝ երբ չոգենաւները աղատեցան փորձանքէն. հոկիչը գիտէր զայդ:

Կ'ուզեզո, եթէ հարկը պահանջէ, ըլլալ սփոքրիկ լոյս մը, որպէս զի Տէր Աստուած քեզմէ օգուտ մը տեսնէ կրկին վառելու համար փարոսները, որպէս զի անոնք կարենան աղատել շատերը նաւարեկութինէ: Դուն չես զիտեր ի՞նչպէս, ի՞նչ կերպով, բայց Փարոսի Հոկիչը զիտէ: Կ'ուզեզո այդ զործը:

(Ոին, 1927 Յունիս, էջ 171)



## ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Դարձե՞մ էցեր նին պատմութեան ողբ ու ռուզի ,  
Փակ մընացե՞մ Վասակներու գի՞րք գունաքափի :  
Վընատութեան ու վատութեան յուշեր , մէկ դի՞ ,  
Զի մաերառող տեսլիքի պէս անհո՛ւն անափ ,  
Շըֆե՞րն անա դիւցազնազել Վարդանանցի :

×

Խոր դարերու ծոցէն ժայթռող ձայնն ներոսին  
Բա՛մբ անկորուս՝ զեռ միջոցին մէջ կը թրռա՞յ . . .  
Իբրև պատզամ ազգապահպան նակատումին  
Ու կը յուզուի՞ն դարերն անցեալ , մինչ ապագայ  
Դարերն իրա՞ր կը փոխանձեն Յուշը Քաջին . . . :

×

Բանա՛նի այսօր մազաղաքներն ուր Եղիսէն  
Կ'ոզէ հերոսն իր զրիչով ոսկեփետուր . . .  
Ներընչենի օդն Աւարայրի եւ ժայռերէն  
Լըսենի կարկաչն արձագանգին արեւալուր ,  
Հաղորդընին այդ խորհուրդին մէջ լուսեղէն :

×

Սյս ցեղին մէջ Վարդաններ կան միւս անթեղուած .  
Զի դարերու , կեա՛նի , մահուան պայքարն անել  
Մեզ կը գտնէ այլևս կանգուն եւ ուռնացած  
Վերածաղկած հայրենիքի կեանիով ըրբեղ ,  
Եր վերելքի նամբաներուն մէջ փառապանծ :

ՄԱ.ՌԻ Ա.Թ.ՄԱ.ՃԵՒ.Ն



## ԶԱՅՆԸՆԿԱ ՊԵՍՏԱՑ

Չայնըդ է նորէն — ըրտարած եմ ես —  
 Մերք բարձր ու նրգօր, մերք մըրմունչ մը նեզ,  
 Ամպրոպ, փորբերիկ, մերք խորին խորհուրդ,  
 Մերք սիրոյ աւաչ ու մերք անյազուրդ,  
 Կրոռունկին ուղղուած, կարօֆի հառաչ,  
 Մերք մեր գետերու զոռումն ու շառաչ.  
 Եւ մերք ալ կարծես աղօթ, շարական,  
 Սիրոյն՝ Երազին՝ փառքին մեր վըկան:

Ու նիմա ձայնըդ մըմունչ մըն է նեզ,  
 Մօրը ձայնն է ան, մանուկ մըն եմ ես ...  
 Հուկ, Երեւան, ես քու ձայնին դէմ,  
 Սա կարօսակէզ սիրտն ի՞նչպէս զսպեմ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



### ՀԱՅՐԱՆԱԿԱՆ

#### Ք Ա Բ Է

Մարդկային աչից ու ձեռից նեռու  
 Լեռներում տեսայ մարմարի մի ժայռ,  
 Որ ձիւների տակ՝ չար բախտին հլու՝  
 Դարեւ մոռացուած մամուկ էր մոայլ:

— Մարմար ես, զիտէմ, տեսնում եմ ահա,  
 Բայց աղամանդ էլ լինէիր թէ դու՝  
 Մամուկ պիտի, բանի ժեզ վրայ  
 Ձե՛ր իջնի ձեռքը ու ձիրքը մարզու:

Լաւ չ՛եր լինէիր աշխահում ընկած  
 Հասարակ մի քար արտերի նամբին,  
 Որ վրադ թիկներ հնձուորը յոզնած,  
 Որ հանգիստ տայիր յոզնած նամբորդին:

Ես աշխարհ կ'իջնեմ ու կեանիս ամբիծ  
 Թող որ սանդուղի մի քարը դառնայ,  
 Թող ինձ կոխոտէ, մոռանայ թող ինձ՝  
 Միայն թէ մարդը միշտ վեր բարձրանայ ...

ՅՈՎՃ. ՇԻՐՈՅ

## ՊԱՏՐԱ-ԲԵՆԵՍՈՒՐԱԿԱՆ

### ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Դ Լ Ո Ւ Խ Ա Յ Ա .

### ՊԱՊ ԻՆՔՆԻՇԽԱՆ

1. ՊԱՊ ԵՒ ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆՆԵՐ

Բլուզանդական կուսակցութիւնը կազմութեան տէրն էր, և Մուշեղ Մամիկոնեան անոր ճանչցուած առաջնորդը և պատժական բազուկը :

Նոր սպարապետը անգթութեամբ պատժեր էր պարսիկներուն հետ գործակցող հայերը : Զանոնք մորթազերծ ընկել կուտար, և մորթերնին խոտով լեցուցած, կը կանգնեցնէր պարփապներու վրայ, ի տես — և յօրինակ — ամենուն<sup>(1)</sup>: Այն պարսիկ իշխանները, որ գժբախտութիւնը ունեցան Մուշեղին ձերբակալուելու, պատժուեցան միենոյն կերպով: Փաւստոս, միշտ հակամէտ թիւերը չափազանցելու, վեց հարիւր հատ կը հաշուէ մորթազերծ եղած պարսիկ տագանին:

Տերենտիոս կոմսը, 12 լեզուններով կայան հաստատած վրաստանի մէջ հայկական սահմանին մօտ, մէծ ազոյն զօրավիզը կը հանգիստնար Մուշեղին: Երկու զօրապետներ շարունակ յարաբերութիւն կը պահին: Արագինաւ Բիւզանդական արքունիքը և Վաղէս կայօր որոշած էին Հայաստանը պահել իրենց հսկողութեան և ազգեցութեան տակ, Տերենտիոս կ'ըլլար իրենց աչքը ականջը, և ի պահանջել հարկին, սուրը:

Ի սկզբան, Պապ թագաւոր, իր շրջապատին անծանօթ, համակերպեցաւ ներսէս կաթողիկոսի և Մուշեղ Մամիկոնեանի հրահանգներուն և ըրածներուն: Ներսէս կը հաշտեցնէր երիտասարդ Արքան այն նախարարներուն հետ, որոնք սրգողած էին Արքակ թագաւորի խստութեանց պատճա-

ռաւ: Իրաւագրկուած իշխաններուն, Պապ արքայական արդար տնօրինութեամբ լիուլի հատուցում ըրաւ: Սպանդարատ կամսարականին, որ իր տոհմի ջարդէն ճողովրած էր, Պապ վերադարձուց Արշակ թագաւորի գրաւած կալուածները, Շիրակ և Արշարունի հարուստ նահանգները, թէ որպէս արդարութեան պարտք մը, և թէ վարձատորութիւն այն քաջութեան որ Սպանդարատ ցուցագրից պարսիկներու դէմ մըղուած վերջին պատճերազմին<sup>(2)</sup>:

Պարգևեատրուած իշխաններու մէջ էր նոյնիսկ Մուշեղ Մամիկոննեան<sup>(3)</sup>:

Սակայն, հետզհետէ իր շրջապատին ընտելանալով, ճանչնալով անձերը, հետեւելով անոնց գործունէութեան, ինչպէս և արտաքին քաղաքականութեան կնճոսու իրագարձութիւնները կշռագատելուն, Պապ թագաւորի յանձնապաստան ինքնավատահութիւնը յամառօրէն կը պարտազրէր ինքովնքը:

Մուշեղի յաւակնոտ և քիչ մըն աւ կամայական գործունէութիւնը, անոր ինքնակոչ արքունի խնամակալի մը հովերը, զըրգաեցին Պապը: Արքան կ'ուզէր իրապէս և իրական թագաւոր մը ըլլալ, ոչ թէ անուանական: Երկու հզօրներու բախումն էր: Մէկ կողմէ, Մուշեղ Մամիկոննեան, յաղթական իշխան, որ կը հաւատար թէ ինք և իր ընկերներուն վաղէս կայսեր զիմումն էր որ Բիւզանդական բանակ մը Հայաստան եկած էր, հողը պատրաստելու Պապի ազանով վերադարձին և ապահով թագաւորութեան: Եւ թէ Պապը իրենց կը պարտէր իր

(1) Խորենացի, Գ. 38:

(2) Փաւստոս, Ե. 1:

զիրքն ու թագը։ Մուշեղը որ այնքան տքներ էր, «իր քրտինքը սուրով և ոլաքներով սրբած », քաղաքական քառոչին հայ աշխարհը փրկելու, ապստամբ իշխանները զսպած և պարտազրած անոնց հարկատու հնագանդութիւն Արշակունի զահին, դիւրութեամբ և հու հնագանդ պիտի չհամակերպէր անփորձ երիտասարդի մը հրամաններուն։

Միւս կողմէ՝ Պատ, որ խորապէս կը զիտակցէր թէ ինք թագաւոր մըն է, Արշակունի թագաւոր, «որոն պատեհական իրաւունքն էր անօրինել Հայաստանի ճակատագիրը, որ զիտէր ուրիշ թագաւորներու վայերած անսահման հեղինակութիւնը, ինչպէս Շապուհ, ինչպէս Վազէս, ու նախանձախնդիր էր որ իր արքայական իրաւունք դէմ ու է առնձգութիւն տեղի չունենայ։

Պապի խորհրդատուներէն ոմանք՝ այն երիտասարդ իշխաններն էին, որ ատենօք իրեն հետ միասին պատանդ գացած էին Կայսեր զուռը։ Պապի հետ ապրած Պոլոս մէջ, անօր գաղափարակից և ընտանի։

Բնականաբար, Հայաստան գերազառնալուն, Պապ իր այս բարեկամներէն պիտի ընտրէր պետական պաշտօնեաներ, կամ իրեն խորհրդականներ, որոնք անդրդուելի նուիրումով մը պիտի ծառայէին Պապ թագաւորին։ Չենք զիտէր թէ Անձեւացեաց իշխան Գնելը այս իշխաններէն մէկն էր, եթէ ոչ երկիր մնացածներէն։ Բայց չենք կրնար չնիանալ այն հաւատաբութեան դէպի իր Արքան, որ Գնել յարատեւօրէն ցոյց տուաւ, մինչև վերջին ողբերգական վայրկեանը, ուր իր արիւնը պիտի խառնուէր իր պաշտած թագաւորի արեան։

Պապի այս անօր խորհրդականները կասկածով և հակակրական արամադրութեամբ պիտի դիտուէին և Հին պահակէն», որոնց զուրին էր Մուշեղ։

Փաւստոս կրկնակի կը յիշէ թէ ուրիշներ Մուշեղը կ'ամբաստանէին Պապ թագաւորի առաջ, թէ է հէքեաթունակ պատճառներ կուտայ, անվստահելի մէկը ցոյց տալով զայն և չար մտածումներ ունեցող դէպի Արքան<sup>(4)</sup>։

Մուշեղն ալ իր կարգին կ'ամբաստանէր թէ թագաւորը իր շուրջը գտնուողնե-

րու անհիմն զբարտութիւններուն ականչ տալով, իրեն հանդէպ թշնամական զիրք կը բռնէր։

Երկուսատեք մեղաղբանքները հետզհետէ այնքան սուր հանգամանք կը ստանային, որ Մուշեղ մէկէ աւելի անգամներ կը զիմէր Ներսէս կաթողիկոսին՝ միջամտելութագուրի մօտ իր համար։

Ներսէս մէկէ աւելի անգամներ բարեխօսեց Պապին իր սպարապետին համար։ Կաթողիկոսի չնորհիւ Պապ և Մուշեղ հաշտուեցան, բայց տեւական չեղաւ։ Կատկած և մեղաղբանքներ կրկին երկուքը իրարութէմ հանացին, և զիրենք բաժնող խրամատը լոյնցաւ և խորունկցաւ<sup>(5)</sup>։

Մուշեղի ջզայնութիւնը կ'աւելնար երբ կը անեսնէր Շապուհի պատգամաւորները, որոնք Տիգրոնի և Արտաշատի ճամբարան բանուկ պողոսայ գարձուցեր էին<sup>(6)</sup>։

Ո՞վ զիտէ արգեօք խորամանկ ծերւնին ի՞նչ հնարքներ կը հիւսէր, առերեւոյթն հրապուրիչ և համոզիկը, որոնք ի վերջոյ սակայն պիտի դասնային մահացու որոշայթ անփորձ երիտասարդին։

Մուշեղ, որ Բիւզանդական մուրճը կը ճօնէր Պապի գլխին վերե, չէր կրնար հանգուրծել տեսնելու այս յամառ տղան, որ Ամբիանոսի վկայութեամբ, զեռ նոր երեսատարեկան տարիքը կը հասնէր, իր աչքերը գարձնէր Տիգրոն։

Այսպէս կը թուէր թէ, վերջ ի վերջոյ, Պապի և Մուշեղի միջն վճռական բախում մը հաւանականութեան սահմանէն պիտի յառաջանար դէպի անխուսափելիին ըլջազիթը։

Եւ եթէ այդ գժնդակ ժամը զար, Սպարապետը ի՞նչ ձեւով պիտի կռուէր իր վեհապետին դէմ։ Իրմէ առաջ ո՛չ մէկ Մամիկոննեան սպարապետ, տոհմի Հայաստանի մէջ բնակութիւն հստատելին ի վեր հարիւր տարիէն պակաս —, նման խիստ պայքարի մտած չէր իր թագաւորին դէմ։ Վաչէ՛ Խնարով թագաւորին, Վասուկ՝ Տիգրոն և Արշակ թագաւորներուն։ Ընդհակառակը, անպայման նուիրում Արշակունի գահակալին բնարոշած էր անոնց կեանքը և զործունէութիւնը։

(5) Փաւստոս, Ե. 2, 4։

(6) Ammianus, XXVII, 12, 14։

## 2. ՊԱՊ ԵՒ ՆԵՐՈՒԵՍ

Ներսէս կաթողիկոս համազօւած էր թէ իր կազմակերպած Եկեղեցւոյ ամբակուռ իշխանութիւնը անխոցելի է թէ՝ աղանդաւորական և թէ պետական յարձակումներէ, իսկ անոր նույիրապետական իրաւունքները՝ անբանաբարելի:

Իր գարմանքը և երկիւղը մեծ եղաւ, երբ Պապ թագաւոր, անակնկալ միջամտութեամբ, եկեղեցապատկան հաստատութիւններու մասին արմատական տնօրինութիւններ ընելու խօսքը ըրաւ Ներսէսի աչքին, քայլերը որ թագակիր երիտասարդը կը ծրագրէր, որրապղ ծութեան համազօր բաներ էին:

Ներսէսի հոգեւոր իշխանապետութեան տակ գտնուող բոլոր գաւառներու մէջ, Աւզգափառեան գաւանանքը բացարձակ տիրապետող էր քրիստոնեայ հոգիներու: Թէ և Բիւզանդական սահմանին մէջ գտնուող Փոքր Հայքի քաղաքներ, ինչպէս Նիկոպոլիս (Շապին-Փարահիսար), Կոլոնիա և Սատաւալ, Արիսուեան խլրումներ կային, բայց անոնք Մեծ Հայքի մէջ գոյզն արձագանգ իսկ չգտան:

Մինչ կայսրութեան մէջ, Աւզգափառեաներու մեծ առաջնորդը, Արք. Աթանաս, թէ Կառանդիսու և թէ Վաղէս կայսրներու կողմէ հալածուած էր և քանից աքսորուած Աղեքսանդրիոյ իր ամեռուէն, ասզին, հայ աշխարհի մէջ, Աւզգափառեան Ներսէս կաթողիկոսի հեղինակութիւնը համատարած էր, և գաւանական պարիսպը, որու վերև Երիկիական հաւատքի յաղթական դրօշը կը ծած անէր, դիւրութեամբ ետ կը մղէր Արիսուեան գրոհը:

Ներսէս կաթողիկոսի գարմանքը՝ թագաւորի ընդգրիմամարտ գիրքին, աւելի մեծ եղած չէր կրնար ըլլաւ, քան Պապի շուտարած ապշանքը, երբ Հայաստան գալուն՝ կը տեսնէր թէ Բիւզանդական կայսրութեան մէջ, տարիներէ ի վեր, անիծեալ հերձուած համարուող Աւզգափառեան գաւանանքը, այնքան խստութեամբ հալածուած Վաղէս կայսրն և Եւզոքսիս պատրիարքէն, բացարձակապէս կը տիրապետէր Հայաստանի մէջ, Բոլոր եկեղեցիները ատոր կը պատկանէին, և — Պապի տիսակէտով — ճշշմարիտ քրիստոնէութիւնը, այսինքն Արիսու-

եան, և ոչ իսկ խրճիթ մը ունէր ուր կըրնար պաշտամունք կատարել: Մինչ Պոլոյ մէջ՝ Մայր Եկեղեցին, Սր. Սօֆիա և միւս բոլոր եկեղեցիները կը պատկանէին սոյն ճշմարիտ հաւատքին:

Մինչ Ներսէս կաթողիկոս անհանդուրժելի և անիրաւ կը համարէր այս խակերտասարդի յաւակնութիւնը եկեղեցական գործերու խառնութելու, Պապ թագաւոր համոզուած էր որ իր արքայական իրաւասութիւնը կը տարածուէր թէ՝ պետական և թէ կրօնական խնդիրներու: Ինք գերազոյն տնօրինողը և գաւաւորն էր: Այնպէս ինչպէս Վաղէս կայսրը, կամ անկէ առաջ Յովիանոս և Կոստանդիոս կայսրերը: Կայսրութեան մէջ Պատրիարքը հոգեւորական հարցերու մէջ վերին իշխանութիւն էր, բայց ենթակայ կայսեր հեղինակութեան և հրամաննի:

Նոյնը Հայաստանի մէջ: Եթէ Կաթողիկոսը ուզգակի թագաւորը չէր ընտրեր, սակայն առանց իր հաւանութեան կամ վաւերացումի կարելի չէր գրաւել Հայրապետական Աթոռը:

Բատ Փաւստոսի վկայութեան, աւելի նախարարական քան կրօնական ժողով մը կը թելազրէր յարմար թեկնածուն, և զայն կ'ենթարկէր թագաւորի վաւերացման: Եթէ թագաւորը հաւանէր, այն ատեն իշխանական չքախումբ մը կը տանէր ընտրեալը կեսարիա, օծում սահալու այդ մեծ թեմի Եպիսկոպոսապետէն: Այսպէս եղած էր Յուսիկի պարագային<sup>(7)</sup>: Նաև Փառէն<sup>(8)</sup>, յետոյ Շահակ<sup>(9)</sup>, և վերջապէս Ներսէս, որը ընտրող ժողովի մէջ և ոչ մէկ եպիսկոպոսի յիշատակութիւնը կայ. և Նախարարական ցեղերու և տոհմերու մեծամեծ նախարարները, զնդերու և գրոշակներու տէրերը, բոլոր սատրապները, նախարարներն ու ազնուականները, պետերը, իշխանները, զօրագարներն ու սահմանապահները . . . մտածելու թէ ո՞վ է արժանաւոր հայրապետական աթոռը նստելու<sup>(10)</sup>:

Բայց Պապի սունձգութիւնը գաւառական հոգի վրայ չէր: Արքան ալ ան Ա-

(7) Փաւստոս, Գ. 12:

(8) » » Գ. 16:

(9) » » Գ. 17:

(10) » » Գ. 3:

րիոսեան մթնոլորտի մէջ կրթուած մէկն ըլլար, որոշ էր որ Հայաստանի մէջ Արքոսեաններու բացարձակ չգոյութիւնը, ձախուղութեան պիտի դատապարտէր իր կողմէ ո և է փորձ բանի հարկադրելու այդ հայ ժողովուրդին, մասնաւանդ վանականներու հսկայ բազմութեան։

Վանքերը, ոչ մինակ Հայաստանի, այլ և ամրոջ Հռոմէական Կայսրութիւնն մէջ քնաւ չվարակուեցան Արքոսեան հերձուածէն, և այդ մէկ պարագան զլիսաւոր պատճառներէն մին եղաւ Արքոսեան չարժումին անկման։

Պատ թագաւորի վէճը Կաթողիկոսի հետ առաւելապէս ներսէսի հիմնած, կրօնական և ոչ-եկեղեցական հաստատութիւններու մասին էր, ինչպէս վանքեր, եղբայրանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ։ Նամանաւանդ ատոնց և Եկեղեցներու ձեռք ձգած հսկայական հողային կալուածներու մասին։

Հայ պետական կեանքի մէջ, ի մասնաւորի նախարարական հակամարութիւններէ ջլատուած երկրի մը համար, Հայ Եկեղեցին, որպէս համազգային միացնող տարր մը, կը ներկայացներ այնպիսի հոգուուժ, որ թագաւոր մը չէր կրնար անտեսել։ Մինոյն ատեն ալ Եկեղեցիի և ատոր պատկան, կամ հեղինակութեան ենթակայ հաստատութիւններու հողային կալուածները հարէ ազատ ըլլալուն, ոչ մինակ պետական եկամուռութ կը նուազէր զգալիորէն, այլ այդ հողերը պետութեան համար բոլորվին անդորրածելի կը գառնային։

Ներսէս կաթողիկոսէն առաջ ո՛չ մէկ կաթողիկոսի մտքէն անցած էր Եկեղեցիէն ուրիշ ո և է հաստատութիւն հիմնել, ոչ վանք, ոչ կուսանոց, ոչ աղքատանոց կամ օթեւան։ Եւ ոչ ալ Եկեղեցիէն զատ ո և է հիմնարկութեան հողային ընդարձակ կալուածներ տրուած, որոնցմէ տուրք կամ եկամուռ չառնէր պետութիւնը։

Վանքերը և մենաստանները արդէն նորութիւն մըն էին Զորբորդ գարուն բովանդակ քրիստոնեայ աշխարհի մէջ։ Խոկայս նորութիւնը, Հայաստանի մէջ, չնորհիւ ներսէսի մասնաւոր խնամքին և նախասիրութեան, արագօրէն ձաւալեր էր։

Հայաստանի քաղաքական փոթորկալի կացութիւնը, երկարատև պատերազմական

վիճակը, հսկայ բազմութիւններ քչեր տարեր էր վանքերը, մենաստանները, աղքատանոցները։ Այս վերջինը ներսէսի մասնաւոր ուշագրութեան առարկան եղած էր, որ ան չինած էր այս կուսանոցները բոլոր գաւաններու մէջ, որպէսզի բոլոր հաւատացեալ կոյսերը այսահեղ ժողվին, պահեցողութեամբ և աղօմքով զրադուին, խոկանոց ապրուստը տան աշխարհը և անոնց ընտանիքները»<sup>(11)</sup>։

Վանքերու մէջ ապաստանողները զինուարական ծառայութիւնէ ազատ կ'ըլլային, կ'ունինային ձրի պատասպարան և ապրուստ Այդ քառայային տարիներուն, այսպիսի հիմնարկութիւններ օրհնութիւն համարուած ըլլալու էին շատ շատերու կողմէ։ Եւ ոչ մինակ ճշմարիտ երկիւղած քրիստոնեաններ — զուռ կրօնական նկատումներով — այլ աներկիւղած քրիստոնեաններ — աշխարհիկ հաշիւններով — ոսյն հաստատութիւններու գոները ափ կ'առնէին։

Փաւատոս՝ Եպիփանի համար կ'ըսէ թէ այս անձը Ծոփաց և Աղձնեաց երկիրները կը լեցնէր վանքերով<sup>(12)</sup>։ Եպիփանի նմաննեան նաև Ծաղկիտա, Եփրեմ, Գինդ-Ալկոնի, և զայլ ումանսա։

Մինոյնը կը պատահէր նաև Բիւզանդական աշխարհի մէջ։ Հեթանոս պատմիչ Զօսիմոս, վանականներու մասին խօսելուն այսպէս կ'արտայայտուի. «Ասոնք այն տեսակ մարդիկ են, որ օրինաւոր ամուսնութենէ հեռու կը մնան, և շատ մը քաղաքներու և գիւղերու մէջ՝ բազմամարդ հաստատութիւններ կը լեցնեն ամուրի մարդոցով, որոնք ո՛չ պատերազմի յարմար են, ոչ ալ ուրիշ ո և է պաշտօնի պետութեան մէջ։ Բացի, իրենց կեանքը վարելով, սկիզբէն մինչեւ այսօր, բազում հողերու տէր գարձած են, և իրը թէ աղքատին օգնելու պատրուակով բոլոր մնացած մարդիկը մուրացկան զարձուցեր են»<sup>(13)</sup>։

ՀՐԱԵԴԻ Ք. ԱՐՄԵՆ  
Եպիփանիէլ (24)

(11) Փաւատոս, Ե. 31։

(12) » » Ե. 27։

(13) Zosimus, 348։

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

**(ԽԵՒ) ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ**

### Գ. ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ

1. — Ես Յովանէս նուաստ ոգի,  
որ մականունս Թուլգուրանցի,  
կամաւ իմով ի հոգ մտի,  
բանս ժողովել ինձ յիշելի.  
5. — աստ կարճարան հաւաքեցի,  
յԱրբածոցըն Մովսէսի,  
մեկնեալ Վարդան Վարդապետի,  
քաղեալ ի հարցըն հոգելի:

Ա.

Մկըսաւզն է ըսկիզբն սկըզբան, արարի Աստուածն յաւիտեան,  
զոր եւ Մովսէսի յայտնեաց, ի Քորեր յեառն Սինէական:

Բ.

Դէմ որ այլանդակ չաստուածք, բարբանջմունք որ բարբառեցան,  
մոլեալք ի բազում աստուածս, անիմաստ և անդէպ խօսեցան:

Գ.

Ի որ ինքնեղ ասին զեղեալքս, զերկինք եւ զերկիր, սուտ ելան,  
վասն այնոր մարգարէին յամպն ծանոյց նայ զայս ամննայն:

Դ.

Ի սկզբանն արար Աստուած, չին աները եւ անթըւական,  
Աստուած միայն անըսկիզբն, անորակ եւ անհասական:

Ե.

Երկիր էր աներեւոյթ, չեւ էր լոյս, չեւ էր տեսական,  
եւ ջուրըն ծածկէր զաշխարհս, չեւ էր մարդ ստեղծեալ յերեւան:

Բնագիր լ. = Զես. Ա. Յ. Թ. 1647,  
թէ. 1485, Ժողովածոյ բոլորգիր, էջ 107-  
206, Հմատ. Զ = Տաղարան, թ. 1455,  
թէ. 1584-1622, նոտրագիր: է = Ժողո-  
վածոյ նոտրագիր, թ. 1493: Թ = Ժողո-  
վածոյ նոտրագիր, թ. 1652, թէ. 1631: Ժ  
= Ժողովածոյ նոտրագիր, թ. 1480, թէ.  
1641: Ի = Ժողովածոյ նոտրագիր, թ.  
1529, թէ. 1648: Խ = Ժողովածոյ, թ.  
859, թէ. 1668:

1. — Ես Ագանէս մեղաւք ի լի, Ժ:  
8. — Զունի, Ժ:  
1-8. — Զունի, Ի, այլ սա տողը կայ  
միայն. «Մովսէս խաւսի ընդ Աստուծոյ և

առէս, էջ 170:  
9. — Վասն ըստեղծմանն արաբածի, Է:  
Ա. — 1. — զոկըսաւզն, Լ:  
Բ. — 1. — Պէտ, Է:  
2. — Հաստուածք, Խ:  
Գ. — 1. — Ի որ, Զոր, Զես:  
2. — Վասն այն Մովսէսի ի ա[մ]բն...  
Էի:  
Դ. — 2. — անորակ, անվաղջան, Էի:  
և ան թուական, Է:  
Ե. — 1. — լոյս, զարդ, Լ: Տեսական,  
Զթժ, բուսական, Լ:  
2. — զաշխարհս, զերկիր, Զժ: զեր-  
կիր ծածկէր, Խ:

Զ.

Եւ որ անպատճաստ ասէ՝ չեւ էր զարդ, չեւ էր բուսական,  
ոչ ծառք, ոչ լերինք, ոչ դաշտք, ոչ գեղունք եւ ոչ լողական:

Է.

Խաւար յանդինդոց վերայ՝ տարերաց շուրջն ըստուերական,  
անդունդք են ջրի անուն, եւ խորոց որ անհասական:

Ը.

Հոգի Աստուծոյ շըրջէր՝ շնորհելով ջուրցն ազդողական,  
զի երրայնցիք եւ յոյնք հողմ ասեն չէ պատշաճական:

Թ.

Ի սկզբանն արար Աստուած յայտնութիւն է Հօրն էական,  
եւ սուրբ Հոգւոյն անձն յատակ՝ արարիչ եւ Հօր համակամ:

Կ Ի Բ Ո Յ Կ Ի

Փ.

Յիսկըզբանն արարչութեան չեն յայտնի մեզ ազգի մարդկան,  
բայց նա որ արար զիտէ՝ թ յերք եղեն կամ յերք արարան:

Ժ.Ա.

Եւ աստ ասաց Աստուած, եղիցի լոյս, եւ սփըռեցան,  
եւ եւս զերագոյն բարին վըկայեաց բարին բնութեամբ:

Ժ.Բ.

Նովաւ յայտնեցան արուեստք, նանապարհ եւ գործք ամենայն,  
նովաւ որոշին վատթարքն ի լաւացն եւ գեղն յերեւան:

Ժ.Գ.

Թէ լոյս չէր բընաւս ոչինչ, անվայել և անյարմարական,  
փառք պարզեւողին բարեաց, անզբաւ անըսպառական:

Ժ.Դ.

Զըսկիզբն ի լուսոյ արար՝ արարին եւ լոյսն էական,  
երեկոյ եւ վաղորդեան, եւ ապա է օրն ի լըման:

Ե Ր Կ Ա Ւ Շ Ո Յ Բ Թ Ի

Ժ.Ե.

Ասաց ջուրցըն բաժանիլ, եւ արդիւնացաւ հըրամանն,  
ծովք առանձնացան յատակք, եւ աղբերք անդուստ բըխեցան:

Ժ.Զ.

Քան զհաստատութիւնն ի վեր աւելորդ կամար կառուցան,  
ոչ նօսր եւ ոչ թանձր ուրեք՝ հաւասար եւ հարթ միական:

- |                                      |                                     |
|--------------------------------------|-------------------------------------|
| Զ. — 1. — զարդ, ժարդ, կ:             | Ժ.Բ. — 1. — . . . եւ գործք ամենայն, |
| կ. — 1. — սարերաց, տարբերեաց, զի:    | կ. — զործիական, լ:                  |
| կ. — 2. — զի, զոր, ժ:                | Ժ.Գ. — 2. — . . . և ապայ է աւը մի   |
| կիրԱկի, ըստ Զ օրինակին:              | լըման, ի: . . . վաղորդայն, կ:       |
| Ժ.Ա. — 2. — եղեւ զերագոյն բարի . . . | Ժ.Ե. — 1. — ջուրցըն, Զթ, ջուրըն, լ: |
| կ:                                   | 2. — անդուստ, ժ. անշուշտ, լ:        |

## ԺԷ.

Սրար ըգհաստատութիւն , և եղ ըզնա անջրապետական ,  
ներքին եւ վերին ջրոյն՝ կէտ ոչ մերծ եւ ոչ հեռական :

## ԺԸ.

Սրար ի թըռիչս ըզնա՝ մըշտաշարժ եւ անկայական ,  
եղ լուսեղինաց կըմբէթ՝ անհամար եւ անթըւական :

## ԺԹ.

Եւ երկը լորդ հրեղէն երկինքն՝ անմարմնոց դասուց բնակարան ,  
քահանայապետք երրեակ , իննեակ դասք եւ միշտ փառաբան :

## Խ.

Հրեշտակը եւ հրեշտակապետք , պետութիւնք են մեզ պահապան  
իշխանութիւնք , զօրութիւնք , տէրութիւնք անյաղթ զօրական :

## ԽԱ.

Սերովքէք եւ քերովքէք , եւ աթոռք միշտ արքունական ,  
զըւարթունք ուրախ բնութիւնք , սպասաւորք Սուրբ երրորդութեան :

## ԽԲ.

Երրորդ եթերն անմատոյց , ուր կայ Տէրն աստուածպետական ,  
զոր Պօղոս տեսեալ ասաց՝ անպատում եւ անճառական :

## ԽԳ.

Հրեշտակը եւ երկինք եւ լոյս՝ արարածք են երկու բնութեան ,  
աւղեղէն եւ հըրեղէն , անվաղճան եւ անսպառական :

## ԵՐԵՔՇԱԲԹԻ

## ԽԴ.

Եւ երեւեցաւ ցամաք չորութիւն նըշան գիջութեան ,  
ասաց ըրխեսցէ երկիր ծառք եւ տունկը բանջար բուսական :

## ԽԵ.

Եղեն ծառքըն պըտղաբերք , եւ ծաղիկը ի զարդ մարդկան ,  
ուտելոյ և յազենալոյ , ի վայելս աչաց հաճական :

(17)

Ն. ԵՊՄ. ԵՐԵՎԱՆԻ

ԺԵ. — 2. — մերձ , մեծ , թ:

ԺԲ. — 1. — ի թոռիչս , թ . ի թըռիչ , թ:

2. — զումբէթ , թ . կումպէթ , թ:

ԺԹ. — 2. — Դասէ , թի . դաս , թ:

Ի . — 1. — են մեզ , և մեզ , թ:

ԻԱ. — 1. — Քերովքէք և սերովքէք :

ԻԲ. — 2. — զոր տեսեալ Պօղոս , ի :

ԻԳ. — 1. — երկու բնութեան , ի . եր-

կու նիւթեան , թ:

ԻԵ. — 1. — ի զարդըն մարդկան ,

2. — ... հայական , ժ:

Խ. — ... հայական , ժ:

# Շնորհաւորական Նամակներ

ԱՄԵՆ. Տ. ՏԻՐԱՆ ԱՐՔԵՊՈ.Ի ՊԱՏՐԻԱՐք ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԱՌԵՒԻ

(Ժարութակակուրիւն նախորդ բիւլ)

## Լ Ի Բ Ա. Ն Ա. Ն

Կը շնորհաւորեմ նաև երուսաղէմի Միաբանութիւնը որ գիտցաւ իր և մեր հայ Ազ-

դին բարի ու իմաստուն հովիւը ընտրել:

Պէտքութ, 10 Ապրիլ

Լիլիթ Գ. ՊաՊօնան

Աստուած, որ աւելի մօտ է Ա. Երկրին, իր պահպանողական Աջը անզակաս ընէ 2եր վրայէն և Ա. Ցակորը բարեխոսէ 2եր բազմախոց սրտի փափաքներուն իրականացման համար:

Պէտքութ, 17 Ապրիլ

ՆՈՒԱՐԴ ԳՊՐՈՒԵԱՆ

## Յ Ո Ր Դ Ա. Ն Ա. Ն

Կը ձայնակցիմ հոգեոր հայրերուն, խնկարոյը մազթանքներ դաւակներուս հետ, առ Արա-

բիչն որ պարզէ 2եղ բարի վայելում Ա. Պատրիարքութեան:

Բեթղեհէմ, 22 Մարտ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Ա. ՔՀՆՅ. ՄԻՄՈՆԵԱՆ

Յիսուսի Քրիստոսի Ա. Ծննդեան Ա. Այրէն ուղղեմ և մազթեմ 2եղ կատարեալ առաջ-

չութիւն և անսահման երջանկութիւն, նաև համբերութիւն:

Բեթղեհէմ, 21 Մարտ

ՄԻՒՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԵԼՍԱՆ

Պատրիարք - Լուսարա Ա. ՄԵԽԵՆԵԱՆ Տանարին

Կը սպասեմ որ շնորհաւորութիւններու թափը դանդաղի քիչ մը, որպէսզի առիթը ունե-

նամ անձամբ ևս կատարելու այս հաճելի պարտականութիւնը:

Երուսաղէմ, 21 Մարտ

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Տայ Աստուած 2եղ ուժ և կարողութիւն որպէսզի յաղթէք բոլոր զժուարութեանց:

Իրալիս, 22 Մարտ

ԴԼՈՒՇ ԿԻՒՎԱՔՃԵԱՆ

Աւրախ ենք, որ վերջապէս, կը բազմիք դարաւոր, և Հայուն պարծանք Ա. Ցակորայ վան-

քին Պատրիարքական Աթոռին վրայ. ի սրտէ կը շնորհաւորենք 2եղ:

Ամման, 22 Մարտ

ՎԱՀԱՆ ՊԱՍԹԱՋԵԱՆ

... Chaleureuses felicitations et voeux cordiaux pour un long et fécond apostolat.  
Jerusalem, 22 March

MR. & MME. EDOUARD MICHEL

I heard the news from the Arabic newspapers about Your Beatitude's election.

Every individual, whether Armenian or Arab, spoke highly of such election and all prayed the Almighty God to give Your Beatitude long life and happiness for the years to come.

Jericho, 28 March

MARTHA KHATCHADOURIAN

Վերջապէս, Ա. Գլխազրի զօրութեամբ տաճարը մաքրուեցաւ միանգամբնզմիչտ լումայ-

մոխներէ:

Երուսաղէմ, 28 Մարտ

ՄԱՍԻՄ Յ. ԵԿՂԱՋԵԱՆ

## Ֆ Բ Ա. Ն Ա. Ն

... Խոկապէս տեղին և բարեգէզ է այս ընտրութիւնը. 2եղ մօտէն հանչցողներուն այն հաւասարիք կուտայ, որ Առաքելական Ա. Աթոռ նոր էջ մը պիտի բանայ Ա. Ցակորեանց Հաստա-

տութեան մէջ զէպի լաւագոյն ապագան, վստահ 2եր հաստատակամութեան, կորովին, զիտութեան

և մանաւանդ՝ 2եր մաքուր կենցաղին:

Աբնուվիլ, 26 Մարտ

ԱԴՐԻ ՔՀՆՅ. ՓԱԹԱԿԵԱՆ

... Սիիւաքի հայութիւնն ալ ուրախ ըլլալով այս ընտրութենէն, երբ յառաջիկացին ի այս զայ 2եր Ամենապատռութեան զործունէութիւնը վասն պայծառութեան Ա. Եկեղեցւոյն. այն ամբողջ հայ ազգը միաբերան, սրտի զորունակութեամբ պիտի դոչէ. «Առաքելական Աթո-

քարիզ, 30 Մարտ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Ա. ՔՀՆՅ. ՄԻՒՀԱՆԵԱՆ

... Հոգեկան անհուն հրճուանքով իմացանք Զեր պատրիարքական ընտրութիւնը : Գոհ ենք սր Սրուսաղէմի Աթոռը ունեցաւ իր արժանաւոր պատրիարքը յանձին Զեր Սրբազնութեան :

ԵԱԱԾԻ ԽԱՀ. ՔՀՆՅ. ԱԹՈՒԽԵԱԱՆ

Ապահով ենք որ այս ընտրութիւնը պիտի զօրացնէ միասնականութիւնը Հայաստանեայց Մուրը և Առաքելական Եկեղեցիին և թէ Զեր գահակալութեան շրջանին հաւատքի, յուսոյ և սիրոյ պատգամներ պիտի ստանայ մեր ժաղովուրդը Քրիստոնէութեան աղբիւրն ու խորհրդանշանը եղող Երուսաղէմ քաղաքէն ու Սուրբ Յակոբեան հինաւորց վանքէն :

Փարիզ, 1 Ապրիլ

Եղիմաց Հ. Բ. Բ. Միարեան Եւթապայի Կեղը. Յամենանողակի Ասենաղայիշ՝ ՔՄԿՐՊ ՊԱՀՐԻ Ասենաղայի Ն. Ֆրինկելին

... Իը մազթեմ Դոյնոգէս, որ վեհ. Կաթողիկոսին փափաքին համաձայն, կարենաք բարերար զեր մը կատարել, Անթիլիասի Աթոռին Ներկայ տիուր վիճակին վերջ մը տալու համար, Փարիզ, 23 Մարտ

ՑՈՎՀ. ՕՀԱԾԵԱՆ

Երէկ իմացայ Զեր ընտրութիւնը՝ պատրիարք Երուսաղէմի, և կը փութամ յայտնել անկեղծ չնորհաւորութիւններու հետ սրտազին մազթանքներս որ Զեր պաշտօնավարութիւնը բանայ Երուսաղէմի մեր վանքին պատմութեան մէջ վերածնունդին նոր շրջան մը :

Փարիզ, 25 Մարտ

ՀԱՅԿ ՊԼՊՂԵՄԵԱՆ

Այս բոլոր բարեկամ ազգայիններ որոնք Զեր Սրբազնութեան տեղապահութեան ընտրութեան առթիւ զրկած էին իրենց շնորհաւորութիւնները, մինչոյն անվերապահ համական քով կը շնորհաւորեն Զեր Սրբազնութիւնը :

Փարիզ, 26 Մարտ

ՕՀԱԾ ՏՈՒՐԵԱՆ, ԱԱԿՈՐ ՏԱՎՕՅԱՆ

Անձամբ և մօտէն ծանօթ ըլլալով Զերդ Սրբազնութեան բարեմասնութեանց և կարգութիւններուն, վատահ ենք որ Զեր բարերար միջնորդութեամբ վերջ պիտի գտնէ նաև Անթիլիասի աւգնապը և պիտի վերահաստատուի Հայաստանեայց Եկեղեցիին բաղադալի միասնականութիւնը :

Փարիզ, 26 Մարտ

ՏՕԹԲ. Ա. ՊԼՊՀԻԿԵԱՆ

Ալմութեան և լուսթեան տիուր շրջանէ մը ետք, վերջերս բաւական փութորկութիւններու ենթարկուեցաւ Երուսաղէմը, բայց դուք բարերախտարար արիութիւնը և սրտաւութիւնը ունեցաք զիմագրաւելու դժուարութիւնները, հուսկ ուրեմն յազթականորէն գուրս զալով և փչող զաժան հովերէն մարած Քրիստոսի ջահը նորէն վառելով :

Նիս, 5 Ապրիլ

Պ. ՄԱԱՀԱԱՆ

Զերդ Սրբազնութեան պատրիարքական ընտրութեան առթիւ չերմ շնորհաւորութիւններս : Փարիզ, 19 Ապրիլ

ՆԵԱՆ. Ա. ՍԵՐԳՈՅԵԱՆ

Երուսաղէմի շրջանի անցուղարձերուն և Զերդ Սրբազնութեան մասին զգացած անձկութիւններու հոգեկան անհուն հաճոյքի և գոհունակութեան փոխուեցան, երբ մամուլէն իմացայ որ բարոյական յազթանակը տարած էք, շրջանին սպանացող վտանգին առաջքը առնուած է : Փարիզ, 27 Ապրիլ

ՑՈՎՀ. Գ. ԹԻԼԵԱՆ

### Զանազան Երկիրներ

Մազկազարդի Կիրակին ժաղովուրդով ազօնեցինք ազօնեցինք Զէրը անօսասն պահէ Զեր պատրիարքական Ա. Աթոռը ու Զերդ Ամենապատուութեան շնորհէ երկար և առաջ կիանան : Վիեննա, 16 Ապրիլ

ԵՂԻՆԷ. Մ. ՎՐԴ. ԻԻԹԻՒՃԵԱՆ

... Փառք կուտանք Աստուծոյ այս մեծ շնորհքով լիացուցած ըլլալուն համար մեր Մարտիրոս Եկեղեցին, ազգային, կոնսունական ալեկոծութեան այս աղէտալի օրերուն :

Մանէսթը, 16 Ապրիլ

ԱՀԱԾ ՔՀՆՅ. ՏԼ. ՅԱՄՈՒԻԹԻՒՃԵԱՆ

Յանուան Մելպուրնի, Առէլ էիտի և Մարտնթ էկմազըրի Հայութեան, այսու կը փութանք շնորհաւորել Ն. Ամենապատուութեանդ պատրիարքական ընտրութիւնը, մազթելով կարողութիւն : Մելպուրն, 17 Ապրիլ

Դիւան Հայ Եկեղեց. Խորհուրդի

Ասենաղայիշ՝ Ա. ԱԿԻՆԵԱՆ Ասենաղայիշ՝ Ա. ԲԱՐՍԵՂԵԱՆ

Աւտրաւիոյ Հայ Եկեղեցական Խորհուրդս իր սրտագին ու անկեղծ զգացումներով կուգայ այս ափերուն վրայ ապաստան գտած բոլոր Հայութեան կողմէ շնորհաւորել Զեր Ամենապատուութեան ընտրութիւնը, մազթելով Զեր երկար ու երշանիկ տարիներ :

Սիսնի, 23 Ապրիլ

Եղիմաց Աւտրաւիոյ Հայ Եկեղեց. Խորհուրդի

Ասենաղայիշ՝ Վ. ՀԱՆԻՄԵԱՆ Ասենաղայիշ՝ Ա. ԲԱԾԻԿԵԱՆ

Քաղաքիս Հ. Բ. Ռ. Միռութեան մասնաժողովին կողմէ, չնորհաւորութիւններ և խնդակացութիւններ կը յայտնենք Զերգ Արքազնութեան Աթոռակալութեան երջանիկ առթիթպ:

Լիմասոլ, 12 Մարտ

Ատենադպիր՝ Յ. Փ. Միհիթելլելելն Ատենապետ՝ Վ. Անեսիսկեան

... Երւսալէմի զարաւոր գանը Զեր Ամենապատռութեան ընտրութեամբ ունեցաւ իր մէկ հազուագիւտ պատրիարքը Կիպրարիակ Անգլիացի Տէր և Տիկին Gordon ընտանիքը իմ միշտցաւ Զեր Ամենապատռութեան կը զրկին իրենց յարգանաց անկեղծ հաւաստիքը:

ԴՈՒՊԱՐ ՄԱԳՈՍԻՏԵԱՆ

Նիկոսիա, 20 Ապրիլ

... Զերգ Արքազնութեան պատրիարք ընտրութիւնը կայծակնակերպ լուսի մը պէս եկաւ լուսաւորի Հայ Եկեղեցին Բեթղեհէմի հարազատ և Աստղ Հովկա մէկ միշտցաւ Կիպրահայտիւնը միշտ եղած է Հայ Երւսալէմոյ հապարտ ու խանդավառ և որի է առի:

Թավ չէ խնայած իր նիւթական և բարոյական օժանդակութիւնը:

Նիկոսիա, 27 Ապրիլ

Յ. ՇէօՀՄԻԵԱՆ

... Եմայոյ եմ որ Զեր Խօսհուն և իմաստուն կարգադրութեամբ Ս. Յակոբի Աթոռը յիս այսու կ'ունենայ բարգաւաճումի երկար ու վայլուն ըջան մը:

Տոքթ. Յ. Տէր ԴԱԶԱՄԵԱՆ

Հալէպ, 22 Մարտ

After the abnormal delay of your Patriarchal election and recent turmoil, the news of Your Beatitude's election as Patriarch of Jerusalem was received with great joy both by our Church Committee and Community ... Your Patriarchate for centuries has been looked upon with love and devotion, and trust this tradition will be maintained for the honour and glory of all the Armenians throughout the world.

Calcutta, 29 March

G. L. APCAR & P. B. ALEXY, wardens

Կ'աղօթիւմ որ Զեր պաշտօնավարութեան ընթացքին կարենաք աւելի սերտ յարաբերութիւններ և գործակցութիւն յառաջ բերի մեր Եկեղեցիներուն միշե և ընդհանրապէս Արեւելեան Եկեղեցիներու միութեան համար:

Հնդկաստան

Դոկտ. Կ. Թ. ԻԱՊԵՆ, ԱՏՈՒՐ, ԹՐԱՆՎԱՆՔՈՒՐ

... Պատրիարք սկան ընտրութեան այս բարերաստիկ վերջաւորութեան առիթով որդիան ամենախորին ակնածանօթ և ի խոր սրտէ կը մաղթեմ երջանիկ Գահակալութիւն:

Մուսուլ, 8 Ապրիլ

ԽՈՐԵՆ, ՔՀՆՅ. ԳԱՍԱՊԵԱՆ

... Զեր իմաստութեամբ միշտ վառ պահէք անգին կանթեղը Առաքելական Սուրբ Աթոռ Երսաւազէմի, որուն հագեղարար լոյսը անսասան պիտի պահէ բարձր անունը Ս. Աթոռոյն:

Պատրա, 5 Մայիս

ՎԱՐԴԻՆ ՄԵԼՔՈՒՆԵԱՆ

... Զեր ստացած կրօնական և Եկեղեցական զաստիարակութիւնը բնական է Զեր Պօրացուց քրիստոնէական հաւատագի մէջ:

Արուկուէյ, 2 Մայիս

ԵՐՋԱՆԻԿ ԱՐՔԱՐԵԱՆ

Արտասահման երկար համբորգութենէ վերադառնալիս հաճոյքով լսեցինք Զեր Գերագուտութեան Պատրիարք ընտրուելու ուրախ լուրը, ... մեր սրտազին չնորհաւորութիւնները:

Լոստոն, 9 Յունիս

Բ. ԻՄՄԵՏԻԵԱՆ

Արտազին չնորհաւորում եմ Զեր Արքազնութեան պատրիարքական պաշտօնի ընտրութիւնը և ամբողջ հոգով մաղթում Զեր Խօր ոյժ ու եռանդ, որպէսզի Զեր իմաստուն զեկավարութեամբ արգիւնաւէտ ու բեղմնաւոր մի Խօր ըջան սկսի վանքը հոգեոր ու մշակութային կեան բռում:

Բաշտ, 12 Մայիս

ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

Հազարներով խնդակցուներու կարգին, ես ալ խոնահարաբար կը բերեմ իմ չերմազին խընդակցութիւններու այս բարերաստիկ առիթով և խորին գոհունակութիւնն կը յայտնեմ որ կը բարձրանաց Երսաւազէմի նուիրական ու պատմական գանը:

Նիւ Եռք, 22 Մայիս

ՍԻՐԱՆՈՅԾ Մ. ԻՍՊԵՆՃԵԱՆ

Թէկ քիչ մը յապաղած բայց նոյնքան չերմ և անկեղծ են խնդակցութեան այս քանի մը խօսքերը Զեր Արքազնութեան բարեպատճէ ընտրութեան համար՝ Արքոց Յակոբեանց Առաքելական Նուիրական Աթոռին իրեւ արժանաւոր բարձր պաշտօնատար:

Նիւ Եռք, 27 Մայիս

Մ. ԱԱՐԴԻՍԵԱՆ

Զերգ Ամենապատռութեան պատրիարքական ընտրութեան առթիւ կը ներկայացնենք մեր չնորհաւորութիւնները կվընազընի Ս. Յակոբ Եկեղեցւոյ Ծխական Խօրհուրդի կողմէ. կը մաղթենք Զեր Երկար կեանք, ոյժ և կարողութիւն:

Կվընազըն, 7 Մայիս

Ի դիմաց Հոգաբարձութեան Եփրեմընի

Ատենադպիր՝ ԳՐԻԳՈՐ ԿիկլԱՍԵԱՆ Ատենապետ՝ ՀԱՅԿ ԶՈՒՔԱՍՐՁԵԱՆ

## ԵԿՂՅ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹԻՒՐԻՆ

### ՕԳԼԵՆՑԻ ՆՈՐԱՇԽԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Ապրիլ 7, 1957ին օծուած և իր սրբաշան նպատակին ի սպաս դրուած է Գալիֆորնիոյ Օգլենտ քաղաքի Ս. Վարդան Հայց Եկեղեցին:


Օգլենտ Աան Ֆրանսիսկոյի մօտիկ մհծ նաւահանգիստ մըն է. երկու քաղաքներ իրարմէ բաժնուած են նաւահանգստի յարմարութեամբ օժտուած աշխարհի լաւագոյն ծովածոցներէն մէկով: Իսկ իրարու միացած են աշխարհի ամենէն երկայն կամուքներէն մէկով, որ եօթ մզոն երկարութեամբ կը ձգուի այս ծովածոցին վրայ, մէջտեղը ժայռոս կղղեակ մը ունենալով իրեն իրբե զլխաւոր յինարան, և որուն մէջէն անցած առեն կամուրջը կը վերածուի փապուղիի: Լոս Անճելլսէն և Աան Ֆրանսիսկոյէն վերջ Գալիֆորնիոյ երրորդ մհծագոյն քաղաքն է Օգլենտ:

Հայ համայնքը բազդատաբար նոր է այս քաղաքին մէջ և փոքր, հազիւ 25-30 տարիներ առաջ սկսած են հաստատուիլ, և ներկայիս կը հաշուեն չուրջ 125 լինտանիքներ, որոնց կէսը միայն կրնան նկատուիլ հայ լուսաւորչական և Հայ Եկեղեցիով հետաքրքրուող: 25 տարի առաջ զընած են փայտաշէն Եկեղեցի մը որ իր տառնին գոհացուցած է իրենց կրօնական պահանջքները: Մակայն համայնքին թիւը մեծնալով պէտք զգացած են աւելի լաւ և աւելի լայն Եկեղեցիի մը, որ ունենար նաև իր ազգային սրահը և կիրակնօրեայ վարժարանի մը անհրաժեշտ յարմարութիւնները:

Երկար տարիներ այս մասին խորհելէ և բաղձալէ վերջ, անցեալ տարի միայն գործնական գետնի վրայ դրած են իրենց երազները և ծրագիրները, և նոր Եկեղեցիին հիմքերը օրհնուած և օծուած են 1956, Ապրիլ 22ի կիրակին, օրուան Գալիֆորնիոյ առաջնորդ Գեր. Տ. Շնորհք եպուի ձեռամբ: Իսկ Եկեղեցւոյ օծումը կատարուած է ձեռամբ թիւմին առաջնորդական տեղապահ Գեր. Տ. Վարդան Արքեպիսկոպոս Գալապարեանի:

Եկեղեցին կանգնած է քաղաքի տիրա-

պետող զիրքերէն մէկուն վրայ: Անվարան կարելի է ըսել որ Ամերիկայի հայ եկեղեցներուն մէջ լաւագոյն զիրքն ունեցող Եկեղեցին է այս Շինուած է հայկական կաթողիկէով և հայ ճարտարապետութեան հիմնական յատկանիշներով: Ճարտարապետն է Պր. Լ. Գոնտաքճեան, որ յատակագծած է նաև Գալիֆորնիոյ ուրիշ երկու Եկեղեցները, մին Ֆրեզնո և միւսը՝ Եղեմ: Եկեղեցւոյ յատակագծի պատրաստութեան մէջ կանոնական և ոճի վերաբերեալ հարցերու մէջ իրենց կարեւոր ցուցմունքները բերած են օրուան Առաջնորդը և տեղւոյն Հոգ. Հոգիւը՝ Տ. Պետրոս Քհնի. Գատարճեան, որ զործին զօրաւոր մզում տուողներէն եղած է: Մակայն պէտք է հաստա-



Նորաշէն Ս. Վարդան Եկեղեցի, Օգլենտ

տել որ այս աստուածահանոյ զօրծը իր յաջողութիւնը կը պարտի կարեւոր չափով խումբ մը անձնուէր երիտասարդ հայ տիկիններու, որոնք հակառակ Ամերիկա ծնած կամ սնած ըլլալու իրողութեան, իսկապէս ոգին եղած են այս մհծ յաջողութեան, յաղթահարելով նիւթական և ընկերային երբեմն անհարթելի կարծուած դժուարութեանց: Քիչ անզամ արդարօրէն և լիովին պատշաճած է Աւետարանի ծանօթ խօսքը որքան այս պատուական, կորովի և հաւատաւոր կիներուն համար, ոլլեծ են հաւատք քո, կին զուս: Ամերիկայի մէջ հայ կիներ նախախնամական զեր կը կատարեն Հայց: Եկեղեցիի պահպանութեան տեսակէտէն:

Գնահատական այս ակնարկութիւնները երբեք չուքի մէջ չեն ձգեր դերը նիմունի թեան Յանձնախռոմին, բաղկացած 25 հոգիներէ, երիտասարդ և չափահաս տարրերէ, որոնք զործը զլիսաւորած և տնտեսած և իր լրումին բերած են:

Եկեղեցին խաչածե է և զմբէթը զետնէն 60 սուք բարձր է: Դիշերները գմբէթը և վրայի խաչը լուսաւորուած են ուժ լուսաւորձակներով որոնք կը զործեն և օթոմազիկ կերպով: Եկեղեցիի բոլոր պատուհանները գունաւոր ապակեպատճերներ ունին օրոնք կը ներկայացնեն, բացի Յարութեան և Ծննդեան մեծ պատճերներէն, հայեցի սուրբեր, Ս. Վարդան և Տրդատ թագաւոր, Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Նարեկացի, Ս. Մահակ և Մեսրոպ, Ս. Մանդուխոս և Ս. Հափիսիմէ: Աւագ դրան երկու կողմերու պատուհաններու վրայ կան Ս. Թագէսոսի և Ռ. Բարթոլիմէսոսի պատճենները: Իսկ ճակատի կեղրոնական պատուհանին մէջ՝ Գառն Աստուծոյ: Ասոնք Եկեղեցին յայժ կը գեղեցկացնեն և միստիկ լոյսերով կ'ողողին ներսը: Եկեղեցիին կաթողիկէն ոսկեգոյն ներկուած է, իսկ տանիքը՝ արծաթագոյն:

Եկեղեցիի նստարանները կազնիի փայտէ շինուած են, իսկ յատակը տեղական գորգով ծածկուած է պատէպատ: Գմբէթէն կախուած է շատ գեղեցիկ բիւրեղեայ խոչըոր ջան մը: Կան նաև ուրիշ եօթ բիւրեղեայ ջաներ: Խորանին վերե կամարի ճակատին վրայ զրուած է հայերէն և անգլերէն: «Ես եմ հացն կենաց»: Դասի վանդակը գեղեցիորէն գործուած երկաթէ է: Խորանին ներքնայարկին մէջ է Եկեղեցիին ջեռուցիչ հնոցը: Եկեղեցիին երկայնքն է 93 սուք, լայնքը՝ 46½ սուք: Կ'առնէ չուրջ 300 հոգի: Մախուսած է չուրջ 145 հազար տոլար:

Փոքրիկ այս գաղութը կը ծրագրէ յառաջիկային շինել նաև իր հասարակական սրահը Եկեղեցիի կողքին: Իսկ կիրակնօրեայ գլարոցի համար առայժմ կը կիրարկուին Եկեղեցւոյ գաւիթին վրայի վերնատան երկու սենեակները, որոնց գէպի Եկեղեցի նայող կողմն ալ պատուած է, ինչպէս նաև գաւիթի հարաւային կողմի սենեակը:

Եկեղեցւոյ օծման մասնակցած են Փալլիֆորնիոյ թեմին բոլոր քահանաները, և պաշտօնական ներկայացուցիչներ դրկած են բոլոր Եկեղեցիներու Հոգաբարձութիւնները:

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐԱԿԻ

Յուղանանի անկախութեան Արդ առեցարձին առիրով, Ամեն. Ս. Պատրիարք Հայոց Յուղաւորական հեռազիր մը բած էր Ա. Վ. Թագավորին: Հետեւալ հեռազիր պատախանն է լինեալ Յուղաւորութեան:

Արքանի Պալատ, Ամման, 11 Յունիս 1957

Պատրիարք Հայոց, Երուսաղէմ

Անկախութեան առիրով Զեր Յուղաւորութիւններուն համար տնօրինութիւն կը յայնեն: Թող Ասոււած օգնէ մեզի, ձեռք բերելու համար այն՝ ինչ որ օքսակար է մեր սիրեցեալ Յուղանանին եւ Արքներուն:

Էլ. - Հիմնէթն

## ԵԿԵՂԵՑՍ ԿՈՎԵՐ - ԲԵՄԱԿՈՎԵՐ

● Եր. 1 Յունիս. — Բառ սովորութեան: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Համբարձում վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Կիւրեղ Վազ. Գարբէկան:

— Բ. Մակազարդի նախատօնակը պաշտընացաւ ի Ս. Հրեշտակապետ: Հանգիստապետն էր Ամեն. Ա. Պատրիարքը Հայոց:

● Կիր. 2 Յունիս. — Երկրորդ նազիկազարդ: Առաւտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամարարն էր Հոգ. Տ. Միւռոն Վազ. Կրծիկեան Քարոզից Գեր. Տ. Հայկազուն Եպոս. Արքանամեսան, բնարան ունենալով միջանահարանի որ գայ յանուն Տեառն (Յովհ. Ժ. 13), խօսելով նաև օրուան տօնին հետ ազերս ունեցող Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Հրեշտակի աւանդութեան մասին:

● Եր. 8 Յունիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Առաքելուց վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Կիւրեղ Վազ. Մանուէլիեան:

— Հոգեգպալտական նախատօնակը հանգիստապետն պաշտուեցաւ ի Ս. Յակոբ: Հանգիստապետն էր Ամեն. Ա. Պատրիարքը Հայոցը նախագահանց իրինադէմին Մայր Տաճարին մէջ պաշտուած Հեղեցէի և Հոկման արարութիւններուն:

● Կիր. 9 Յունիս. — ՀՈՎԵԿԱԼՈՒՄԱՏ: Օբուան Հանդիպաւոր Ա. Պատարագը Մայր Տաճարին մէջ մատոյց Գեր. Տ. Շնորհը Եպոս. Դալաւատեան: Ա. Պատարագի ընթացքին կարգացուեցաւ Ասկերեւանի Հոգեգպալտական ծառին աշխարհաբար թարգմանութիւնը: որմէ ետք Գեր. Պատարագին Արքանալու քարոզից որուան տօնին մասին, ու ծանրացաւ «զնոցին մի՛ չիշուցանէք» առաքելական պատգամին վրայ, յորդորելով ներկաները:

որ շաբախակ հսկեն ու հոգ տանին որ չչիշանի իրենց ներսին գառող Ս. Հոգին լոյսը:

— Կէսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ, երեկոյան ժամերգութենէն առաջ կատարուեցաւ ընդառատանք Հանգիսապետն էր Ամեն, Արքա. զան Պատրիարք Հայրը:

\* Եր. 15 Յունիս. — Է. օր Հոգեպայտեան: Բայ սովորութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայրավանքի տանիքը Ս. Հոգու մատարն մէջ Ժամարաբն էր Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Չինհինեան:

\* Կիր. 16 Յունիս. — Յիշատակ Ա. Եղիայի մազուրկին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ Ժամարաբն էր Հոգ. Տ. Յագսէփ Արդ. Մամուր: Քարոզեց Գիր. Տ. Շնորհք Եղա. Պատրւուեան. Եիւթուննալու վելիս մարդարէի կեանըը ու շեշտաց անոր մէջ Նախանձյուղութեան ոգին՝ որ ոչտք է երեան գայ նաև իւրաքանչիւր քրիստոնեայի կեանքին մէջ, ձառանալու համար չարին ու անոր սազրանքներուն դէյ:

— Կէսօրէ վերջ, Ս. Հրեշտակապետաց Եկեղեցոյ մէջ պաշտուեցաւ Ս. Հոգիսիմեանց նախանձակը: Հանգիսապետն էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը:

\* Ել. 17 Յունիս. — Ս. Կուսանացն Հոփիսիմեանց: Առաօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Հրեշտակապետ. իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ եկեղեցոյ աւանդառան: Ս. Հոփիսիմեանց մատրան մէջ Ժամարաբն էր Հոգ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեան:

\* Ուր. 21 Յունիս. — Վազուան նախատօնակը պաշտուեցաւ ի Ս. Յակոբ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր նախապահութեամբ:

\* Եր. 22 Յունիս. — Գ. Գր. Լուսաւորչին ին ի վիրավի տանին առթիւ, Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդառան Ս. Գրիգոր Լուսաւորչի սեղանին վրայ Ժամարաբն էր Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան:

— Վազուան նախատօնակը հանգիստառապէս պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ, նախադանութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր: Ըստ սովորութեան, նախատօնակէն հաք երդուեցաւ Տէք ողորմեան: Ապա կատարուեցաւ քահանայական կոչման արարուղութիւնը՝ Ս. Աթոռոյ Ընծայարանի ուսանազներէն Բար. Գրիգոր Արք. Սահականի. Արմենակ Արդ. Եփրամեանի. Վարուժան Արդ. Արքէւանի. Կարպատի և Կարպատի Արքի. Գառուպեանի:

\* Կիր. 23 Յունիս. — Տօն Կարուղիկէ Եկեղեցոյ Ս. Էջմիածնի: Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ս. Յակոբին նախանձին վրայ մատուցյ Հանգիսաւոր Ս. Պատարագ և Կուսակրոն քահանայ ձեռնազրեց յիշեալ չորս Մարկառագները: Իրեն կը սովորաբէին Հոգ. Տ. Զաւէն մէջ Կիրեղ վարդապետները: Խարտաւիլակի պաշտոնը կը կատարէր Լուսաւարապետ Գիր. Տ. Շնորհք Եղա., իրեն առընթերակայ ունենալու Հոգ. Տ. Ասողիկ Ս. Վրդ. և Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդուք: Օման նուրբական պահուն, Գրիգոր

Արկ. վերականցուեցաւ Տ. Պափր, Արմենակ Արդ.՝ Տ. Արիս, Վարուժան Արդ.՝ Տ. Լեոն, իսկ Կարապէտ Արդ.՝ Տ. Ցովան քահանայ: (Ձեռնադրութեան արագութեանց նկազարականն ու այլ մանրամանեռութիւններ, ինչպէս նաև նորբնակութեան կենսարական վիճեր պիտի տրուին «Սին»ի յառաջիկալ բիուլ): Օձու մէջ ետք. Ս. Պատրիարքը քարոզեց, անդրագանարարութ օրուան տօնին, իր խօսքը ուզզելով նորընծայ արեգաներուն: Իսկ չՀայր մերքէն առաջ կատարուեցաւ Հայրապետական մազդանք վասն Ս. Էջմիածնի. Գիր. Տ. Ասորէն Եպս. Քէմահանի նախագահութեամբ:

— Կէսօրէ վերջ, Մայր Տաճարին մէջ, Ամեն. Ս. Պատրիարք Հօր նախապահութեամբ կատարուեցաւ Ելեղասաման: Իսկ երեխյան ժամերգութիւնէն ետք կատարուեցաւ նորընծաներուն վեղարի տըւութեան կարգը: Ապա նորընծաները առաջնորդուեցաւն Ս. Յարութեան Տաճար. ուր պիտի անցնեն իրենց պաշտիարութեան որերը. ուսանելով Ս. Պատարագի կարգիրը: Այս ըրջանին իրենց ուսուցիչն ու վարժիչն է Հոգ. Տ. Ասողիկ Ս. Վրդ. Պազարեան:

#### Պ Ա Շ Տ Օ Ւ Բ Ա Խ Ո Ւ Բ

\* Ել. 30 Մայիս. — Քաղաքին երտուազէմացի Հայոց Բարիկիբական Միութիւնը. Երուսալէմի և Քիրընի Զինուորական Կառավարիչ ծառաւ զէյ Թուքանի. ինչպէս նաև այլ կառավարական պաշտօնեաներու ի պատիք Քօքէլի Բարի մը տուած էր, երեխյան ժամը Ցին. Միութեան սրահն մէջ: Սոյն Հաւաքայթին Ներկայ գտնուեցաւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը. իր Հետուննալով Գիր. Լուսաւարապետ Արրազանը, Գիր. Տ. Ասորէն Եպս. և Հոգ. Աւագ-Թարգման Հայրութերը: Ներկայ էին նաև երտուազէմ քաղաքի և Ս. Տեղեաց Կառավարիչ Առան Պէյ Հիւէկյնի իր փախանորդով, Լուժմիթ Մալքապի և Երուսալէմի Քաղաքապետը, Երսուփանաներ, Առականապետը և այլն, ինչպէս նաև Հայ Համայնքն ձանօթ ազգայիններ:

\* Կիր. 2 Յունիս. — Իրիկուան ժամը Ցին, իտալիոյ ազգային տօնին առթիւ, Գիր. Տ. Ասորէն Եպս. Քէմահանեան. ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեանի և Տիար Կարպիս Հիւէկյանի, Ներկայ գտնուեցաւ Խարտաւիլական Ըստչ. Հիւէկյանարանի մէջ տրուած ընդունելութեան:

\* Դշ. 5 և Եշ. 6 Յունիսին Միաբանական Բնդէ. Ժողովներ գումարուեցաւն, ուր Քննարկուեցաւն և ընդունուեցաւն Տնօրէն Ժողովոյ տարեկան հաշւետուութիւնները և վաւերացուեցաւ յառաջիկայ տարուան վանական պիտուններ: Ժողովի վերջին նիստին մէջ Հոգ. Տ. Կիրեղ Վրդ. Պարիկեան ընտրուեցաւ անզամ Տնօրէն Ժողովոյ:

● Եշ. 6 Յունիս. — Դեր. Տ. Շնորհք Եպօ.

Գալուստեան, Հետև ունենալով Ամմանի Հոգեռը Հովիւ Հոգ. Տ. Վաղցէն Արդ. Գրաբը Ահանը, Արքունիք Ներկայացան, Վեհափառ Թագաւորին յանձնելու երկու հանրազրութիւններ, մին չուրջ 700 չափահաս այր մարդոց ստորագրութիւններով, իսկ միւսը Միաբանութեան անդամներու կողմէ, որոնք կը հերքէին այն ազգադաւ յերիւրանքները՝ զորս կարգ մը ազգային զգացումէ պարպաւած անձներ տուած էին վեհափառ Թագաւորին և հարաբակած էին տեղական թերթերու մէջ:

● Եր. 8 Յունիս. — Կէսօրէ վերջ, տեղույս Աէնթ ծօրճ զպրոցի տարեկան մարդահանդէսին Ներկայ եղաւ Գեր. Տ. Հայկազուն Եպօ. Արքահամեան, իր Հետ ունենալով Հոգ. Տ. Զաւէն Վրդ. Զինչինեանը:

● Բշ. 10 Յունիս. — Ամեն. Ա. Պատրիարք Հայրը և Տնօրին Ժողովի անդամներ Յորդանան գետ գացին վերանկատառութեան ենթարկելու այն հողը՝ որ ժամանակին կառավարութենէն տրամադրուած էր մեր Պատրիարքարանին և որ տեղի անյարմարութեան պատճառով և անհոգութեամբ ցարդ վրան մատու չէր կառուցուած:

● Եշ. 13 Յունիս. — Կէսօրէ վերջ. Տ. Վ. Էլիթապէթ Բ. Թագուէնի ծննդեան տարեցարձի առթիւ, Բրիտանական Ընդհ. Հիւպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, իր Հետ ունենալով Աւագ-Թարգման Հոգ. Տ. Հայկասիր Վրդ. և Տիրո Կարպիս Հինդիւան:

● Ուր. 14 Յունիս. — Կէսօրէ վերջ. Հոգ. Տ. Միւռուն Վրդ. Կրայիկան մեկնեցաւ Ամերիկան իր պաշտօնատեղին:

● Բշ. 17 Յունիս. — Լուսաբարապետ Դեր. Տ. Շնորհք Եպօ., Աւագ-Թարգման Հոգ. Տ. Հայկասիր Վրդ. և Տիրո Կարպիս Հինդիւան Կառավարչատան մէջ ներկայ եղան յարանուանութեանց ներկայացացուցական ժողովի մը՝ ուր ուրոշուեցաւ քրիստոնէից յատիկացուելիք նոր գերեզմանատան վայրը բաղաքէն 6-7 քիումէթը հեռու, Ռամալլայի ճամբուն վրայ:

● Քշ. 18 Յունիս. — Կէսօրէ առաջ. Ա. Աթոռոյ Դիւնապիս Հոգ. Տ. Տիրայր Վրդ. Տէրփիշեան վերադարձաւ իր պաշտօնատեղին՝ Լունանձէլը:

— Եսյն երեկոյ, Ա. Աթոռ վերադարձաւ Հոգ. Տ. Թարգոմ Վրդ. Մանուկեան, որ ամիսէ մը ի վեր կը գտնուէր Միւրիա-Ներանան, Ժառ. Վարժարանի յառաջիկայ զպրոցական տարեշշանին Համար աշակերտներ արձանագրելու պաշտօնութ:

● Բշ. 24 Յունիս. — Առաւտուն, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, ի գլուխ Միաբանութեան, բացու մը կատարեց Ժառ. Վարժարանի ամազիքի քննութեանց իսկ Ա. Թարգմանչաց վարժարանի քննութեանց բացուած:

## ՏՈՐԵԿԱՆ ԳՈՅՉԱՐ

ՄՐԲՈՑ ԹԱՐԴՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Ամէն տարի Յունիս և Յուլիս ամիսներու ընթացքին տեղի կ'ունենան Ա. Աթոռոյ վարժարաններուն ամավերջի քննութեանները, դաշտահանդէսը, պազարը և աւաբտական զատարաններու վկայականներու բաշխման հանդէսը:

Այս տարի ևս Նարաթ 1 և Կիրակի 2 Յունիսին տեղի ունեցաւ Ա. Թ. Վարժարանի տարեկան պազարը Նարաթ յետ միջօրէին, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, ի գլուխ Միաբանութեան այցելելով վարժարան, բացաւ պազարի օրը, վարժարանի մուտքի դրան առջև դրուած ժամանենը կորպելով:

Վարժարանը զարդարուած էր չքիլորէն: Արակին մէջ ցուցագրութեան դրուած էր ուսանողունիններու ձեռագործ աշխատանքները և այս վաճառելի առարկաներ:

Նարաթ և Կիրակի օրերը յաէրդարար աշակերտներու ձնոցներին ու այլ հիւրեր այցելեցին վարժարանս և բուրըն ալ իրենց գոհունակութիւնը յայտնեցին: Գնումներ ըրին և պատրաստուած կերպակուներու մասնակցեցան:

Ամեն. Ա. Պատրիարք Հայրն ու Միաբանութիւնն ալ վարժարանին զանազան մասերը այցելէ հաք, զովացուցիչներով հիւրասիրուեցան և իրենց գնահատական խօսքը ըրին Հոգ. Տեսուչ Տ. Կիրակի Վրդ. ին և վարժարանի ուսուցչական կազմին, որոնք մասնաւոր աշխատանք տարած էին ամէն կերպով յաջող զարձնելու համար սոյն պազարը:

## ՏՈՐԵԿԱՆ ԳՈՅՉԱՐԾԱԾԱԿԱՆ ԳԻՒ

ՄՐԲՈՑ ԹԱՐԴՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Կիրակի, 9 Յունիսի կէսօրէ վերջ ժամը 4ին, Ժամանդ վարժարանի մարզագաւատին վրայ, տեղի ունեցաւ Ա. Թարգմանչաց վարժարանի տարեկան գաւառահանդէսը, նախագահութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հայր և ի ներկայութեան Միաբանութեան անդամներու, օտար կրօնական պետերու ներկայացուցիչներու, ինչպէս նաև Ժողովորդի օտուար բազմութեան:

Մարզահանդէսը սկսաւ երկուու մարզիկներու տողանցքով, օրուն առջևէն կ'ընթանար վարժարանի նուագախումբը, արքայական բայլեր-գործի Ապա, երկու խումբերու բաժնուած աշակերտութիւնը, աւելի քան երկու ժամերու ընթացքին: յաէրդարաբար կատարեցին վազքերը, երկար և բարձր սոտում, Շուէտական մարզանք, բռուգիք, զրօշարշաւ և պարանձգութիւնն իսկ վարժարանի աղջիկ մարզիկները, բաժնուած դարձեալ երկու խումբերու, մասնակցեցան վազքերու, լախտախաղի և Շուէտական մարզանք:

Հանդէսի աւարտին, յաջող մարզիկները, ինչպէս նաև տարույս ընթացքին ծովագորի, Պասկէթպոտի, Վուիսոլի և Փինկ-Փինկի խաղերու մէջ առաջին հանդիսացողները ստացան բաժակներու մէտաղներ՝ Ամեն. Պատրիարք Մրբազանէն:

## ՆԵՐՍԻ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

Խոր ցաւով տեղեկացանք մահուան գոյժը մեծանուն բարերար Ներսէս Կիւլպէնկեանի որ տեղի ունեցած է Մայիս 21ին, Անզիոյ Կալէսի երկրի Լանտըռնո քաղաքին մէջ, ուր հաստատած էր ան իր անձնական ընակութիւնը երկար տարիներէ ի վեր : Պր. Ներսէս Կիւլպէնկեան կը վախճանի գրեթէ 72 տարեկան հասակին : Իր մէկ հատիկ մանչ զաւակը Պօղոսիկը, վաղամեռիկ եղած էր, և անոր բացած վէրքը հօր սրտին մէջ երթեք չէր սպիտակ : Տայր Աստուած որ իր միակ դստեր հետ հաշտուած սրտով, և թոռնիկներու տէր եղած ըլլալու սիրով փակած ըլլար աչքերը :

Ներսէս Կիւլպէնկեան բնիկ Թալասցի էր, զաւակը՝ ծանօթ առեւտրական Պատրիկ Կիւլպէնկեանի, որ իր կարգին որդին էր Սիրովիէ Կիւլպէնկեանին, հօրեղբայրը՝ Գալուստ Կիւլպէնկեանի : Ան կանուխէն Լոնտոն փոխադրուած եւ հիմնած էր առեւտրական մեծ տուն մը որ միջազգային յարցանք :

Հակառակ իր քիչ մը խիստ եւ անզիջող նկարագրին, Ներսէս Կիւլպէնկեան եղած է արդարեւ մեծ բարերար մը որ նիւթապէս օժանդակած է բարեսիրական հաստատութեանց, Հայ Եկեղեցիին եւ կրթական ու մշակութային հիմնարկներուն : Պոլսոյ Ազգ. Ս. Փրկիչ հիւանդանոցին զլխաւոր բարերարներէն եղած է, օժտած է այս մեծ հաստատութիւնը «Ծէօնթիկն»ի արդիական սարուածքով : Իր անունով հոն բացուած է նաեւ մասնաւոր սենեակ մը հիւծախտաւորներուն համար :

Իր Պօղոսիկին յիշատակը յաւերժացնելու համար Հալէսի մէջ բացած էր Պօղոսեան Նախակրթարան-վարժարանը տեղւոյն առաջնորդարանի հովանիին տակ : Սակայն ետքէն իրեն միայն վերապահեալ պատճառուներով հարկադրուեցաւ փակել զայն : Այսուհանգերծ Հալէսի մէջ կը մնայ իր միւս կոթողական գործը, Մայրանոցը, որ ամբողջ Միջին Արեւելքի լաւագոյն բարեսիրական հաստատութիւններէն մէկն է եւ հայ ազգին պատիւ բերող հիմնարկութիւն մըն է զոր գործածել կը նախընտրեն մինչեւ իսկ մեծահարուստ օտարներ :

Ս. Աթոռու անմասն մնացած չէ Կիւլպէնկեան գերդաստանի նաեւ այս մեծ ներկայացուցչի բարերարութիւններէն : 1956 էն ի վեր, Ժառ. վարժարանէն 14 սաներ որդիգրած էր եւ խոստացած՝ վճարել անոնց եօթ տարուան ծախըք : Կարեւոր նուիրատըւութիւն մը կ'ընէր նաեւ տեղւոյս Ս. Թարգմանչաց Ազգ. վարժարանին :

Յուղարկաւորութիւնը կատարուած է Մայիս 27ին Մանկասթըրի հայոց Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ մէջ, տեղւոյն Հոգեւոր հովիւ Տ. Աշոտ Քննյ. Տ. Յարութիւնեանի ծնուամբ : Եկեղեցական արարութիւննէն վերջ իր մարմինը փոխադրուած է Լոնտոն եւ ամփոփուած իր ընտանեկան դամբանին մէջ :

Հոգեգալստեան տօնի Կիրակին, մամնաւոր հոգեհանգիստ եղաւ Ս. Յակոբայ Մայր տաճարին մէջ Ներսէս Կիւլպէնկեանի համար, Նախազահութեամբ Ամենապատիւ Ս. Պատրիարք Հօր :

Սի՛՛ յանուն Ամեն, Ս. Պատրիարք Հօր եւ Ս. Աթոռոյամ Միաբանութեան կ'ողբայ կորուատը մեծ հանգուցեալին, կը վշտակցի իր պարագաներուն եւ կ'աղօթէ իր յաւերժական հանգստեան եւ հոգիին խաղաղութեան համար :

Թող իր բարերարութիւնները անմոռանալի յիշատակ մը ըլլան իրեն համար երկրի վրայ, եւ յաւերժական լուսապսակ մը՝ երկինքի մէջ :

## ԳՐԻԳՈՐ ԵՊՈ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Ցաւով իմացանք նաեւ Գրիգոր Եպս. Կարապետեանի մահը, որ տեղի ունեցած է Պոլսոյ Ս. Փրկիչ հիւանդանոցի մէջ, յատ երկարատեւ հիւանդութեան, Յունիս 5ին:

Գրիգորիս Եպս. ծնած է 1891ին Պոլսոյ Քուրուչեցմէ արուարձանին մէջ: Հոգեւորակն ծնունաղբուած է 1920ին, Խզմիրի մէջ, ծնուամբ Ս. Աթոռոյս Միարան Տրդատ Եպս. Պալեանի: Ժամանակ մը Խզմիր մնալէ վերջ, յաջորդ տարին փոխադրուած է Երուսաղէմ: 1925ին նշանակուած է Լոնտոնի հովիւ, ուր քանի մը տարի պաշտօնավարելէ ետք վերադարձած է Պոլսի:

Իբրև Պուլկարիոյ Առաջնորդ Եպիսկոպոսական աստիճանին բարձրացած էր Գէորգ Զ. կաթողիկոսի ծնուամբ 1945ին: Պուլկարիան ծգելով կրկին վերադարձաւ Պոլսի, ուր անցուց կեանքին մնացեալ մասը: Մինչեւ վերջ ատենապետը մնաց պատրիարքի ծնուամբ կրօնական ժողովին:

Գրիգոր Եպս. որ ծանօթ է նաեւ Գուսան մականուամբ, օժտուած էր ախորժալուր ծայնով, եւ քաջանմուտ էր հայ սրբազն երաժշտութեան:

Թաղման եւ անշնչացեալ մարմնի օծման արարողութիւնը կատարուած է Պոլսոյ Ս. Երրորդութիւն Մայր Եկեղեցւոյ մէջ, Ամեն. Տ. Գարեգին պատրիարքի ծնուամբ եւ մասնակցութեամբ Պոլսոյ հոգեւորական դասուն:

Տէր Յիսուս ի լոյս երեսաց իւր հանգուսցէ զնոգի պաշտօնէի իւրոյ:

## Տ. ՅՈՎԼ. ԱՒԱԳ ՔՂՆՅ. Տ. ԱԱՐԳՍԵԱՆ

Լենինականի մէջ, Հայաստան, վախճանած է Տ. Յովհաննէս Աւագ Քննյ. Տէր Սարգսեան, Յունուար 2ին: Ծնած՝ 1872ին Պայազիտ, քահանայական ընտանիք: Աւսմունքը առած է Կարնոյ Սանասարեան վարժարանը: 1908ին քահանայ ծնունաղբուած է Սղթամարի մէջ, եւ քահանայազործած է իր ծննդավայրը եւ Կարս քաղաքի մէջ մինչեւ 1918: Անկէ վերջ ծառայած է Ալեքսանդրապոլ եւ շրջակայ գիւղերը եւ Ախալքալաք, եւ 1930 ական թուականներուն կրկին փոխադրուած Լենինական վարելով նաեւ առաջնորդական փոխանորդի պաշտօն: Գէորգ Զ. կաթողիկոսէն ստացած է ծաղկեայ փիլոն, լանջախաչ եւ աւագութիւն:

Ցաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն իր հոգիին:

تصدرها - بطريركية الارمن الارمنية - المدير والغورنر المسؤول - صاحب النباقة الالستق هايكازون ابراهيميان

العدد - ٦

طبع في مطبعة دير الارمن - القدس

يونيو - ١٩٥٧

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



«ԱՓՈՆ»Ի ԽՄԲՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԿԻՒՂԵՆԿԵՐՆ ՄԱՏԵՆԱԳՈՐԾՆԵՐ  
**ԵՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵԱՄԲ ԱՏՈՅԱՌ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ,**  
**ՀՐԱՏԱՐՈԿՈՒԹԻՒՆԵՐԸ**

ԴՐՈ - Դրաստամատ Կանայեան (1884 - 1956): Նուէր Անդրանիկ Միքոյեանէ:  
ՀՀՑ ԿԵԴՐՈՆ ՏԱՐԵՑՈՅՑ - 1956: Յարութիւն Վրդ. Մուշեան (նուիրատու):  
ՆԱՐԵԿ Աղօթամատեան Ս. Գրիգոր Նարեկացւոյ: Խսթանապուլ: Նուէր Գր. Գույումնեանէ:  
ՇԻՐՈՒ ԵՐԳԱՐԱՆ - Գ. Տպագրութիւն: Նուէր Շիրակ Տպարանէն:  
ԱՍՏԻԱԾ ՀՊԱՐՏ - Զահական (նուիրատու):

ՅՈՒԺԱՆՆԷՄ ՍԼԵԲԱՆՆԵԱՆ կը նուիրէ 15 Արաբերէն, 8 Անգլիերէն եւ 1 Հայերէն զիրքեր:  
THE CHURCH OF ARMENIA - Archeveque Malachia Ormanian. Նուէր Գերենիկ Տպա.է:  
Գ. Պողարեանէ ստացանք 5 տարուան CURRENT HISTORYԻ եւ 8 տարուան THE LITERARY DIGESTԻ հաւաքածոներ:

ԴԱՄ ՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ - Բ. Հատոր: Մ. Թէոլէօլեան: Նուէր «Յուսաբեր»էն:  
Մ. Հանեան կը նուիրէ: —

ա) ԿՆԱՏԵԱՑԲ (Թատերախաղ) - Մ. Հանեան:  
բ) ՍԻՐԱՆՕ ՏԸ ՊԵՐԺԸՐԱԳ - է. Ռուդան: Թրգմ. Մ. Հանեան:  
գ) ՊԱՆԴՈԿԱՎԵՑՈՒՀԻՆ - Գարլ Կոյտոնի եւ Ռոմէոյ եւ Ժանէթ: Թրգ. Մ. Հանեան:  
ՆԱԽՈՒԻԾ ԸՆԴՀԱՆՈՒԹ ՄԱՆԿԱՆԱՐԺՈՒԹԵԱՆ - Նշան Յովհաննէսեան (նուիրատու):  
ՔՈՂԱՐՑԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ - Հեղինակ եւ նուէր ըստ Նախորդին:  
ՄԻՒԹ ԱՐ ԱԲԲԱՅ ԵԻ ՄԵԽԹԱՐԵԱՆՆԵՐԸ - Յովհաննէս Պապակեան (նուիրատու):  
ԱՍՀԱՅ ԶԵՅՆՈՒՆ - Պէյրութ: Նուէր Կ. Թ. էն:

Եղուարդ Պողպատեան կը նուիրէ: —  
ա) ՈՐԱՈՐԴԻ ՈՐԴԻՆ - Վ. Անանեան: բ) ԱՐՏԻՒՏԸ - Շիրվանզատէ:  
գ) ՀՈՍՀՈՍԻ ՁԵՒՍԵՏԸՐԸ - Յ. Պարոնեան: դ) ՄԱՅԵՐԼԻՆԿ - Քլուս Անէ:  
ԱՊԱՍԱՄԲՈՒԹԻՒՆ - Դրամա: Երեմ Սարուխանեան (նուիրատու): Թէհրան:

ԱԴՐԱՄԱՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ - Ֆիլատէլֆիա: Նուէր Ռիչըրտ Սրկ. Սարաֆեանէ:  
ԵԳԻՊԱԿԱՆՔ - Արսէն Երկաթ (նուիրատու): Գաճիրէ:  
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵԻ և. ՄԻՋԻԹԻՒՆՆԵՐ - Նուէր «Յուսաբեր»էն:

ԺԱՄԱՆՅ ԵԻ ՔԲՈՍ - Կ. Գուշակ (նուիրատու): Պէյրութ:  
ՍՈՒՐԲ ԳՐՈՑ ՍԵՐՏՈՂՈՒԹԻՒՆ - Ներածական: Հրատ. եւ նուէր Քրիստ. Զանից Միու-  
ՊՈՏՈՒՀԱՆ (Քերթուածներ) - Վահէ Օշական (նուիրատու): [թենէն:  
Գրիգոր Սրկ. Սահակեան կը նուիրէ: —

ա) ԳԵՐԱԶԱՆՅ ԱԼՐ ՔՐԻՍՏՈՍՈՒ ՀԱՆԴԻՊ:  
բ) ԱՄԵՆԷԿՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԵՂՔ Ս. ՀՈԳԻՈՅՆ Դիմ:  
գ) ՍԵՌԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԵԻ ՊԱՏԱՍԱՆՆԵՐ:

ԵՈՐԸ ԴՈՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ (Հայագիտական) - Պրոֆ. Դոկտ. Աշոտ Գ. Աբրահամեան:  
Հրատ. եւ նուէր Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, Անթիլիաս: [Ճանոյեանէ:

THE ARMENIAN CHURCH & HER TEACHINGS - Bishop Sion Manoogian. Նուէր Յակոբ  
CHRISTIAN UNITY AND DISCIPLES OF CHRIST - W. R. Garrison. Նուէր Հայկազուն

գ. Պողարեանէ ստացանք. — [Եպս. Աբրահամեանէ:  
ա) ԿԱԶՄԱԿԱՆ ԵԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԳԻՐ ԲԵՐԻՈՑ ԹԵՄԻ ԱԶ. ՎՈՐԺԱՐԱՆԱՑ:

բ) ԿԱՆՈՆԱԳԻՐ ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԳ. ՎՈՐԺԱՐԱՆԱՑ:  
գ) ԿԱՆՈՆԱԳԻՐ ՆԵԱՆԱԽՈՍՈՒԹԵԱՆՅ ԵԻ ՀԱՐՍԱՆՅԱՅ:

դ) ՄԱԴԿԵՓՈՒՆՉ - Սիամանթօ: ե) ՄԱԴԿԵՓՈՒՆՉ - Դանիէլ Վարուժան:  
գ) » - Գրիգոր Զօհրապ: է) » - Ռուբէն Զարդարեան:

«ԱԼԻՔ» - Բացառիկ թիւ Անմահ Քրոյի Պայծառ Յիշատակին: Նուէր «Ալիք»էն:

Անթիլիասի Կիլիկիոյ Կաթողիկոսարանէն ստացանք. —

ա) ԱԼՊՈՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՀՆՏՐՈՒԹԵԱՆ ՄԵԾԻ ՏԱՆ ԿիլիկիոՅ:

բ) ԼԻԲԱՆԱՆԻ ՀՈՅՈՑ ԱՆՁԱՆԿԱՆ ԻՐԱՒԹԻՒՐԸ: